



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



809  
P-77

~~380~~ 8

14 60

01 JUN 2005

12 OCT 2009

803  
F-77

Ար.

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՕԲ

ՓՈՐՉ ՄԸ

ՔՆՆԱՍԻԲՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

(An Essay on Criticism)

1002  
1902

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Գ. Ր. ՄԱԼԻԿԱՆ



ԱՐԵԴԱՆԱ

ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1902.

05.03.2013

1541



Ն Ե Ր Ա Ժ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Դիրքի մը յառաջաբանին յատկացուած էջը կը նմանի անտէր հողի մը՝ զոր առաջին գրատուը կը մշակէ, իւրաքանչիւրը իր ճաշակին համեմատ:

Մէկը կը տնկէ հոն շատ ածող, երկայն ծիւլեր եւ առատ տերեւներ թերող ծառեր, ծոռոմաբանութեան ծաղիկներ հասցնող, աչք շացնող, փայլոն եւ ազդու գոյներով ծաղիկներ: Միւսը՝ կեղծ համեստութեան սիրահար՝ կեղծաւորութեամբ կը ցուցնէ մանիշակի ածուներ, որոնց ծաղիկները՝ նթէ գրյութիւն ունենային, ինքնին պիտի ինկաքուրէին ուզ, եւ ալէտք պիտի չուլար յոզնիլ՝ զանոնք վնտոնելու համար: Ուրիշ մը կը տնկէ հոն կաղնիներ՝ խօսքով միայն, եւ կը յուսայ որ իր երկասիրութիւնն ալ անոնց պէս երկարակեաց պիտի սլայ, ըիւրաւոր տարիներ:

Իսկ ներկայ գործն՝ որ սոսկ թարգմանութիւն է, բնաւ պէտք չունի յառաջաբանի, եւ պիտի կարենայի չզրել ներածութիւնս, եթէ ուրիշներու ճաշակովը գրադաւու անզաղտնապահութիւնը վայրկեան մը ունեցած չըլլայի: Դարձեաւ սիրելի է ինձի յուսաւ թէ վերջաբան մը գէթ պիտի ունենայ բննադատի մը յօդուածին մէջ, ուր ամփոփուէին գործիս օգտակար կամ թերի կողմերը: Եթէ կատարելապէս հմտւ ըլլայի անգոհերէն

1\*

Մեզուի, թերեւս լաւագոյն Թարգմանութիւն մը մէջ-  
տեղ ելլար:

Սակայն՝ ոչ ոքի ներողամոռութիւնը հայցելու  
համար ձեռք չեմ կարկառեր, եթէ արծակ կը գրեմ՝  
փոխանակ ոտանաւորի: Ծաշակս այս մասին արդէն  
ծանօթ է շատերուն. համեմի արծակով զրուած գործ մը  
աւելի դրական օգտակարութեամբ կընայ մորերու վրայ  
ազդել, բան միջակ ութոտեան մը՝ օրինակի համար:  
Խոկ յորի տամսոտեան արտադրողի համբաւէն աւելի  
վեհ է՝ ինծի համար՝ հասկամալի արծակազրի մը հա-  
մաս անունը: Եւ ինչպէս կ'ըսէ Պոււալօ.

— “On peut avec honneur remplir les seconds rangs;  
Mais dans l'art dangereux de rimer et d'écrire,  
Il n'est point de degré du médiocre au pire „.

(Art Poétique. — Chant IV).

Բայց կը վախճան որ արդէն յառաջազան մը  
զրելու կը սկսիմ:

Գ.Ռ. ՄԱԼԻՆՈՎ

18 Նոյեմբեր 1901:

## Բ Օ Բ Ի Յ Ի Շ Ա Տ Ա Կ Ա Բ Ը Ն Ե Լ

Ալեքսանդր Բօր՝ Անդրեական մատենագրու-  
թեան Պուալօն, եւ Քննասիրական Գլորցին (Cri-  
tical School) ամենէն նշանաւոր բանաստեղծը,  
ծնաւ Լոմպարտ-Սըրթիթի մէջ, Լօնորա, 1688  
Մայիս 21ին: Հայրը կտաւագործ էր եւ ազնուական  
ընտանիքէ. մայրը՝ հօրը երկրորդ կինը՝ Եօրքի ազ-  
նուաստհման Ութիլիամ Գրքնը աղջիկն էր: Ծնո-  
ղացը երկուքն ալ՝ զրոյ կը սիրէր մեծ գորովով՝  
Հոռոմէական կաթոլիկիներ էին, եւ հետեւաբար՝  
Բօր կը պատկանէր տարագրուած կրօնի մը. Հան-  
րային վարժարանները դոց էին իրեն համար, ինչ-  
պէս եւ համալսարանները. իրեն հարկաւոր բոլոր  
ուսումը կրնար միայն ստանալ կաթոլիկ կղերանոց-  
ներէ կամ մասնաւոր գասատուներէ: Հօրաքոյը մը  
կարգալ սորվեցուց, իսկ գրելը՝ Բօր ինքնին սոր-  
վեցաւ սպուած գիրքէրէ օրինակելով: Ուժ՝ տա-  
րեկան հասակին մէջ՝ քիչ մը Լատիներէն եւ Յու-  
նարէն սորվեցաւ քահանայէ մը. յաջորդ տարին  
զրկուեցաւ կաթոլիկ կղներանց մը, Աւինչըսթը ըսի  
մօտ, ուր—բուն իր խօսքին նայելով՝ “մոռցաւ ի՞նչ  
որ սորված էր առաջին վարպետէն:” Նոր գլորցմը  
բացուած էր Հայ Բաբը Գօրնը մէջ՝ զոր յաճա-  
խեց. յետոյ՝ մէկ քանի ամիս ալ ուրիշ քահանայէ  
մը գտա առաւ. “այս եղաւ, կըսէ Բօր, ստացած  
բոլոր ուսմունքս, եւ Աստուած գիտէ թէ որքան

Քիչ հեռու կերթար: „Հիմայ՝ տասներեք տարեական էր, եւ այս ժամանակէն ինք զինքը կրթեց առանձին:

Ասկէ կը սկսի Բօրի բուն կեանքը. արդէն Բանաստեղծ ըլլալ կը տենչար. գրեց սղբերգութիւն մը, դիցազներդութիւն մը, եւ կը կարծէր ըլլալ “անսպիտ հանճար մը” (genius): Իր կուռքը եւ սիրելի օրինակը եղաւ Տրայարն. կ'ըղձար վարպեար տեսնել — ինչպէս օր մը տեսաւ — կարենալ ըսելու համար “Virgilium vidi”, Վերդիլիոսը տեսայ: Կարդաց Յունարէն, Լատիներէն, Խոտերէն եւ Գաղղիերէն. մանաւանդ Անդզիերէնը՝ շատ ընդարձակ կերպով: Տարօրինակ կանխահասութեանը ապացոյց եղաւ իր Ode on Solitude քերթուածը, տասն երկու տարեկան եղած ատեն դրուած: Բարեկամացաւ Ուալշի հետ՝ ժամանակին ամենէն նշանաւոր քննասէրներէն մէկը: Իր անունը ծանօթացնողաւաջին գործը եղաւ Pastorals քերթուածը, փոքր մէկ մասը Բօրի արտադրածներուն 1700էն մինչեւ 1709, այսինքն 12էն 21րդ. տարեին մէջ:

Ծնունդէն փափուկ ըլլալով՝ աշխատութեան խիստ յարատեւութիւնը տկարացուց իր բնական կազմութիւնը եւ ցանեց զանազան հետանութիւններու սերմերը՝ որոնցով իր կեանքը վերածուեցաւ “երկայն հիւանդութեան մը” — ինչպէս որ ինք յետոյ բացարեց արտաշարժ կերպով:

Կ'ըսուի թէ տար տարեկան տղու հասակին մէջ գէր ու առողջ էր, ոչ կուզ էր եւ ոչ ձեւազեղծ (deformed). բայց քանի կը հաներ արբունքի՝ հիւանդուի եւ ողնաթեքի (rachitique) կերպարանք կ'առնէր, աճելէ կը դադրէր, դէմքը կը ծուէր. այնքան տկար էր կռնակը՝ որ իրանը կամ փոփէին խոշոր կտաւէ սեղմամեջով մը՝ որպէս զի չէ քայլայուէր, առանց օդնութեան՝ չէր կրնար ինքն-

իրեն հագուիլ, ոչ հանուիլ: Դժուարամարսութենէ եւ ողնաթեքութենէ տանջուած, անտանելի գլխու ցաւէ շարչարուած, բնաւ շունեցաւ առողջութեան վայելումը՝ հասունութեան տարիքին մէջ: Բայց իր զարմանալի ջզային դրութիւնը, առուգութիւնը եւ մտային կորովը բոլորովին յալթեցին բնական նեղութիւններուն եւ տափառակութեանը. Համբակ արշաւին մէջ — ինչպէս ցցուց արդիւնքով — չընկճեցաւ այնպիսի արգելքներէ՝ որոնք աղէտաբեր պիտի կարենային ըլլալ շատերու:

Թերեւս 1707էն առաջ սկսած էր Essay on Criticismը, որ երեւցաւ 1711 ի Մայսիին: Ասոր յաջորդեցին Messiah եւ Windsor Forest: 1714ին Հրատարակուեցաւ the Rape of the Lock, որ ճիմացուց անդզիական մատենագրութիւնը այնպիսի գլուխ գործոցով մը որ — ինչպէս կ'ըսեն — չունի ոչ համարժէք մը, ոչ երկրորդ մը անդզիական կամ օտար ծալքական գիւցազներդութիւններուն մէջ: 1715ին երեւցաւ Temple of Fame:

Բօր պէտք ունէր ստակ շահելու, եւ ինքնաստեղծ բանաստեղծութեանը համբաւը՝ որքան մէծ ըլլար՝ վարձատրութիւն չէր բերեր: Հրատարակիչ կ'ինդօթի մէկ հաշիւը՝ որ պահուած է՝ կը ցուցնէթէ միայն 32 սոկի ընդունած էր Windsorին համար, 15 սոկի Criticismին, եւ 22 սոկի Rape of the Lockին համար:

Բօր չէր կրնար ասով ունենալ դիւրակեացութիւն եւ անկախութիւն՝ զորս ապահովել որսչեց: Այս նպատակով՝ 1713ին ձեռնարկեց Հոմերոսի իիիականին թարգմանութեանը՝ որուն հրատարակութիւնը վերջացաւ 1720ին: Հինգ տարուան աշխատութիւն վատնեց այս գործին՝ որ 6000 սոկի աւելի արդիւնք տուաւ իրեն, բաժանորդագրութիւններու միջցաւ. ասոնց մասնակցեցան բազմաթիւ մէծամեծներ, Անդզիոյ թա-

գաւորը եւ կալէսի իշխանը: Միայն Պէռնարդ Լինթօթ հրատարակիչը 1200 ոսկի վճարեց ձեռաւ-  
դրին: Համար եւ ձրի բաշխեց բաժանորդներուն  
օրինակները: Այնքան յաջող եղաւ այս թարգ-  
մանութիւնը որ Ողիսակածինն ալ բնականաբար  
ետեւէն եկաւ: Բայց շատ յոզնած էր Բօր եւ  
սափառեցաւ օդնականներ առնել իրեն քով,  
որոնց մէկուն վճարեց 500 ոսկի եւ միւսին՝ 200  
ոսկի: Գործը աւարտեցաւ 1720ին ամառը, եւ  
Բօր ստացաւ 4500 ոսկի, ուրիշ վճարեց օդնական-  
ներուն մասը:

Պէնթիլի ըստ օր մը Բօրին՝ որ կը հարցնէր  
թէ ընդունած էր իր շնորհուսը:

— “Գեղեցիկ քերթուած մըն է, Միսթր  
Բօր, բայց պէտք չէ որ զայն անուանս Հոմերոս:”

Կիպորն ըստ. — “Ամէն առաւելութիւն  
ունի՝ բաց ի բնադրին հաւատարմութենէն:”

Գործի նկատած է զայն իբր “Հիմնալի ար-  
դիւնք տաղանդի եւ ճարպիկութեան:”

Առեւտրական շահագիտութեան տեսա-  
կետով՝ անհունապէս յաջող գործեր եղան, քանի  
որ իյլականներ եւ Ռիխականներ միատեղ՝ առ նուազն՝  
9000 ոսկի արտադրեցին Բօրի: 1719ին Թուի-  
քէնչէմի մէջ գնեց տուն մը, հինգ էր (գրեթէ  
20000 քառակուսի մեդր) հողի հետ, եւ սկսաւ  
ինք զի՞նքը դուրածացնել գեղեցիացնելով եւ զար-  
դացնելով իր պատիկ ամարանոցը (villa) եւ ստա-  
ցուածքը, որուն մէջ շնորհ տուաւ քարայր մը՝ որ  
նշանաւոր եղաւ վերջը: 1717ին լոյս տեսաւ բանաւ-  
տեղծութեանց հաւաքածոյ մը, որ կը պարունակէր  
նաեւ Եlegy of an Unfortunate Lady, եւ իր  
ամենագեղեցիկ եւ ամէնէն սրտադրաւ քերթուածը՝  
Eloisa to Abelard: Ըերսիրի անյաջող հրատա-  
րակութիւն մը ըստ 1725ին, եւ այս սաբժիւ  
վէճի բնուեցաւ Թէօպալափ հետ՝ որ եղաւ իր  
Dunciadefն հերոսը:

Այս թուականին կը սկսի իր գրամարտը  
Տգէտներուն, Աւանակներուն հետ (the Dunces)  
— Dunciad, նման Իլլիածին, պիտի թարգմանուէր՝  
“Տէռուակն,” կամ “Իշակն,” ինչպէս կ’ըսուի  
իյիսկամ: Տէննիս, Գիլիբս եւ ուրիշներ Բօրի  
թշնամիներն էին երկար ատենէ ի վեր: Ճշմար-  
տութիւնը այն է թէ Բօր կը տենչար առանձնա-  
ւորութիւնը մը հաստատել իր եւ “գրող ստահակ,”  
ներուն միջնեւ, վարձկան եւ յուի մատենագիրներ՝  
արհամարտած Բօրէն եւ ասոր բարեկամներէն:  
Թուիկենչէմի ստացուածքին տէր ըլլալը մեծ նա-  
խանձ գրգռած էր, եւ իր արուեստակիցները —  
Բօր կ’անոււանէր զանոնք bretheren — միշտ կը  
յիշեցնէին իրեն թէ բնաւ առաւելութիւն չունէր  
իրենց վրայ եւ թէ նա՝ իրենց պէտ՝ արուեստ ըրած  
էր հեղինակութիւնը: Բօր կը պատասխանէր մազ-  
թելով անոնց որ սեղանի հրաւերներ ընդունէին,  
անձեւի դէմ առիքներ (gatelas, Ռազ-ն էն) ու-  
նենային եւ գատարանի բարապաներուն հալա-  
ծանքէն աղատէին: Այսպէսով՝ քիչ ատենի մէջ  
իրեն գէմ հաւաքեց վարձկան հեղինակներուն  
ամրող միութիւնը (guild, corporation): Այդ  
թշուառականները՝ ինչ զէնք որ ունէին՝ անով  
մարտնչեցան, այսինքն՝ ամէնէն զաղելի պատ-  
մութիւններ շընել տուին Բօրի անհատական  
կեանքին վրայ. Թշնամանեցին զայն Պապական մը  
ըլլալուն համար, այպահնեցին ձեւազեղծ դէմքը,  
պատուացին անոր Ըերսիրի եւ Հոմերոսը, բա-  
նագողութեամբ ամբատանեցին զայն եւ անդադար  
տանջանքի մէջ գրին անոր գիւրագլած ուշիլը:  
Բօր վերջին անգամ մըն ալ աչքէ անցուց իր մեծ  
երգին աբանութիւնը՝ զոր աւարտելու մօտ էր, եւ  
1728ի Պայիսին հրատարակուեցաւ Dunciadին  
երեք գիրքերէն առաջնը: Անհաւասար եւ նախա-  
տական վէճ մը եղաւ՝ որուն մէջ յաղթութիւնը  
— Կիպորնի բառերովը — բաւական մեծ նուսա-

տառթեան համարժեք էր: Dunciad ընդունուել բարի հօրի իր ամէնէն փայլուն արտադրութիւններն մէկը, բայց մի եւ նոյն ատեն՝ ողբայի անպատճութիւն մը հանձարի (a lamentable prostitution of genius):

Այս ողբայի հականառութեան վրայ՝ բարի բարեկամներէն մէկը — Bolingbroke — իր քողլի կանչեց զայն եւ գիտել տուաւ թէ անարժեք բաներու համար կը վատնէր իր փառաւոր կարողութիւնները. աղաւեց իրեն որ նկատողութեան առնէ իր համբաւի եւ ապագայ սերունդներուն դատողութիւնը: Պոլինկարօք կը զբաղէր այն ատեն փիլիսոփայական գործերով, եւ անոր առաջարկութեամբ՝ բօք նետուեցաւ ամէնամեծ ձեռնարկութեան մը՝ այսինքն՝ մարդուն բնութեանը, վիճակին, գիտութեան սահմաններուն, հանձարի գործածութեան, այրերու եւ կիներու նկարագիրներուն եւ ասոնց նման բազմաթիւ իմաստափական հարցերով լեցուն աշխատութեան մը, ուրկէ ծնու, 1734ին, մասնակի երկասիրութիւն մը Essay on Man անունով: Բարյականի վրայ չորս փորձեր հարատարակեց 1735ին, իսկ Dunciadի չորրորդ գիրքն ալ 1742ին: Իր կարողութենէն վեր չէր Essay on Manը, բայց վեզելի արժէք ունեցաւ, եւ իբր իմաստափական քերթուած՝ դրեթէ ծաղրելի բան մը եղաւ: Իբր հաստատներու շաբաթ, իբր լեզուական բացատրութիւն, բօքի ամէնէն փայլուն կատարելագործութեանց կարգը կ'անցնի բանաստեղծութեան մէջ:

Ճօն Կէյ՝ բօքի մտերիմը՝ մեռաւ 1732ին եւ սա այնքան յուղուեցաւ բարեկամին կորուստէն, որ երկար ժամանակ անկարող եղաւ աշխատելու: Այս միջոցին Պոլինկարօք անոր ուշադրութիւնը ուղղեց Որատիսոսի Երկրորդ Գրքին Առաջին Երգի ծաբանութեանը վրայ, եւ գիտել տուաւ թէ այդ շատ յարմար գործ էր իրեն համար: Բօք կարգաց եւ անմիջապէս անդղերէնի համանցնելու սկսաւ:

Այսպէս եղաւ Imitations of Horaceի ծագումը, եւ բօք զբաղեցաւ 1732 էն 1738: Աիրուան եւ սըանձելի այս քերթուածները եօթը հատ են՝ որոնց համար Մարք Բէթթիարն ըսած է թէ ատարօինակ կարծիք (paradoxe) պիտի չնկատուէր մոցնել զանոնք — հակառակ իրենց նմանողաւթեամբ դրուելուն — բօքի ամէնէն ինքնաստեղծ արտադրութեանցը մէջ:՝ 1734—35ին լոյս տեսաւ Epistle to Dr. Arbuthnot կամ Prologue to the Satires. 1738ին՝ Epilogue to the Satires.

Իր թղթակցութեան (Correspondance) հրատարակութիւնը՝ 1737ին՝ բօքի կեանգիրն այն ժամանակամիջոցն է որուն վրայէն միշտ պիտի ուղեն փութով անցնիլ իրեն հիացող բարեկամները: Ողբայի ծածուկ հնարքներ (intrigues) ամէն օր կը գործադրուէին իրեն գէմ, եւ մարդ կրնայ կասկածիլ — կըսէ Ճօն Գոլլինս — թէ նենդութիւնը, ստախօսութիւնը, խարդախութիւնը երեք այնքան առաջ չգացին՝ ողբան բօք կրցաւ զանոնք կրել իր թշուառ փորձին մէջ, որով կը ջանար հաշտեցնել անհատական արժանապատութիւնը՝ ունայնասիրութեան հետ: Կարծ խօսելով՝ նպատակը երկսայրի էր. նախ կը փափաքէր որ թղթակցութիւնը հրատարակուի, բայց մի եւ նոյն ատեն կ'ուզէր այնպէս ցուցնելո՞ր՝ իբր թէ ուրիշներ զննեքը ստիպած ըլլային իր անձնապաշտպանութեանը համար. Երկրորդ՝ կը փափաքէր այնպիսի կերպով կարգադրել թղթակցութիւնը՝ ուրկէ կարենային մեծնալ իր գրական կարեւորութիւնը եւ ընկերային գիրքը:

1733ին՝ բօք կորմնցուց իր սիրելի մայրը: Յաջորդ տարին ուրիշ երկու մտերիմներ մեռան. Ավիֆթ կորսուած կը նկատուէր տարիքին եւ անկարութիւններուն պատճառով. Հինաւորց բարեկամներէն Պոլինկարօք միայն մնացած էր: Յայնի կերեւար 1744ի գարնան՝ թէ բօքի առողջու-

թիւնն ալ կը վտանգուէր եւ տալրոյն յառաջանաւ-  
լով՝ նա կը յոռանար արագ: Մեռնելէ ոչ շատ  
առաջ ըստ: “Անքան հաւասարի եմ հոգւոյ ան-  
մահութեանը վրայ՝ որ զայն կը դդամ իմ մէջս —  
եթէ կարելի ըլլար ըսել — իմացողութեամբ (in-  
tuition):” Մեծ ջերմեանդութեամբ ընդունեցաւ  
հոգեւոր վերջին միխթարութիւնները, եւ յետոյ  
ըստ: “Առաքինութիւնէ եւ բարեկամութիւնէ  
աւելի արժանաւոր բան չկայ, եւ ստուգիւ՝ բարե-  
կամութիւնը ինքնին միայն մէկ մասն է առաքինու-  
թեան:” Մեռաւ 1744 Մայիսի 30ին՝ այնքան  
խաղաղութեամբ որ քովը գտնուողներն անդամ  
չանդրադարձան վերջին շունչին ճիշտ բոսէին:  
Կամքովը յայտնած փափաքին համաձայն՝ թա-  
ղուեցաւ թուեթէհէմի Եկեղեցիին մէջ՝ իր հօրը եւ  
մօրը քով:

Ոչինչ աւելի սրտագրաւ է եւ գեղեցիկ  
քան իր սէրը՝ ծնողացը եւ բարեկամներուն համար.  
ոչինչ աւելի օրինակելի՝ քան իր վարքը իբրեւ  
որդի: Իր առաստաձեռնութեանը եւ բարեսրու-  
թեանը վկայութիւն կուտան երախտագիտութեան  
անհամար ցցցեր ամէն անոնցմէ՝ որոնք ճանչցան  
զի՞քը առանին կեանքին մէջ, կամ իր պաշտպանու-  
թեանը գիմեցին գրականութեան մէջ: Իր ամե-  
նայութ թերութիւնն էր՝ Ագդըսպիւրի մեկնու-  
թեամբը՝ mens curva in corpore curva. —  
(Ծուռ միտք՝ ծուռ մարմնոյ մէջ): Բօր ճշմար-  
տախօս չէր, Բօր անկեղծաւոր չէր: Խսկ իրեն վերա-  
գրուած չարաբանութեան եւ չարամտութեան  
համար պէտք է ըսել — եւ այս ալ շատ ճշմարիտ  
է — թէ մի միայն դուրսէն գրդուումներու առթիւ  
կարտայայտուէին:

Բօրի գեղեցին ամէնալաւ պատկերն է՝ Ռու-  
պիլիաքի կենդանի կիսարձանը, ամենալաւ նկա-  
րագրութիւնն է՝ Սըր Ճօղուա Ռէյնօլոցինը, որ  
տղայ եղած ատեն տեսաւ զայն անդամ մը՝

աճուրդի սրահի մը մէջ. “Հասակը գրեթէ չըրս  
ոտք եւ վեց մատ. թիկունքէն շատ կուղ եւ ձեւա-  
զեղծ (deformed): Շատ մեծ եւ շատ գեղեցիկ  
աչքեր ունէր, եւ երկայն գեղեցիկ քիթ մը. բեր-  
նին վրայ կային այն մասնաւոր նշանները՝ որոնք  
միշտ կը գտնուին ծուռ մարդկանց բերնին վրայ.  
այսերէն անցնող մլունքները այնքան ուժով կը  
ցցուէին՝ որ փոքր լարերու պէս կերեւային:”

Այդ սաստիկ տգեղ գիւրագգածութիւնը  
որ նկարագրուեցաւ, ահաւասիկ գաղտնիքը շատ  
բաներու՝ որ առարկայ ըրաւ զիօր պարսաւի եւ  
սխալ մեխնութիւններու: 

<sup>1</sup> Կենսագրական վերագրուած ծանօթութիւնները  
հաւաքուած են Ճօն Գոլինսի երկասիրութենէն՝ որ գեռ  
աւելի մանրամասնութիւններ կը պարունակէ, բայց ասոնց  
կարեւորութիւնը տեղացին է՝ անգղացոց յատուկ:

## ՓՈԲ ՄՅ. ՔՆՆԱՍԻՐՈՒԹՅԵԱՆ ՎՐԱՅ

Ա.

ՆԵՐԱՇԽ-ՆԵՐՆ : Թէ այնչափ մեծ յանցանք է գէշ դատելը՝ որքան գէշ գրելը, մանաւանդ աւելի վնասակար՝ հանրութեան նկատմամբ :

Թէ ճշմարիտ Ճ-ՀԱ-ԼԻ այնչափ հազուագիւտ է, որքան ճշմարիտ Հ-Ա-Ն-Ջ-Ր-Ը :

Թէ մարդկանց մեծ մասը բնածին ճաշակ մը ունի, բայց ծուռ դաստիարակութեան ապականած է :

ՔԱՆԱԿ-ԷՐՆԵՐՆ-Ն բազմութիւնը, եւ ասոր պատճառները :

Թէ պարտինք խնամքով քննել մեր իսկական Ճ-Հ-Ա-Լ, եւ գիտնալ անոր Ա-Ա-Ն-Ջ-Ր-Ը :

Բ-Ա-Ն-Ջ-Ր-Ն ամէնալաւ առաջնորդն է դաստիարակութեան :

Սա կը բարելաւուի Արուեստով եւ կանոներով, որոնք ուիշ բան չեն եթէ ոչ բան-ներն էնուուի առաջանած :

Կ-Ա-Ն-Ջ-Ր-Ը ծագեցան Հին Բանաստեղներուն օրինակէն :

Թէ հետեւ բարար, հարկաւոր է քննասէրին համար՝ ուսումնասիրել Հ-Ա-Ն-Ջ-Ր-Ը, մասնաւորաբար չումերոսը եւ վիրդիլիոսը :

Բանաստեղծական Ա-Հ-Ա-Ն-Ջ-Ր-Ը (licence poétique) եւ անոր գործածութիւնը Հիներէն :

Հիներուն նկատմամբ հարկաւոր մեծարանք եւ անոնց գովիճակը :

Դժուար է ըսել թէ գէշ գրելու կամ գէշ դատելու մէջ կը յայտնուի ճարտարութեան աւելի մեծ պակասութիւնը. բայց երկուքէն նուալ վնասակարն է տաղտկացնել ընթերցողին համբերութիւնը, քան մալրեցնել անոր իմացականութիւնը: Քիչէր կը թերանան առաջնին մէջ, բայց շատեր՝ երկրորդին մէջ: Տասը յանիրաւի պարսաւողներ կ'ելլեն մէկ գէշ գրողի գէմ. ատենօք՝ յիմար մը միայն պիտի ուղիքը առաջ նետուիլ. բայց այսօր՝ գրողները շատ աւելի ստանաւոր կ'արտադրեն քան արձակ:

Մեր գատողութիւնները կը նմանին մեր ժամացոյցներուն. եւ ոչ մին կ'ընթանայ միշտ նման, դարձեալ իւրաքանչեւրը կը հաւատայ իրենին: Բանաստեղծներուն մէջ այնչափ հազուագիւտ է ճշմարիտ Հանճարը (genius), որքան հազուագէպ է ճշմարիտ Ճաշակը՝ Քննասէրներուն մէջ. երկուքն ալ պարտին հաւասարապէս երկինքէն ընդունած ըլլալը այդ տուրքերը. ասոնք ծնած ըլլալու են դատելու, ինչպէս եւ անոնք՝ գրելու համար: Թուղ քննագատները դաս տան ուրիշներուն՝ որոնք ինքնին գերազանց են, եւ համարձակ պարսաւեն աղէկ գրողները: Հեղինակները շատ կը հաւանին, ստուգիւ, իրենց խելքին. բայց միթէ նոյնը չեն ըներ քննասէրները՝ իրենց գատողութեանը համար:

Սակայն եթէ նայինք աւելի մօտէն, պիտի տեսնենք թէ շատերն իրենց մաքին մէջ ունին զատողութեան սերմերը. Բնութիւնը կը շնորհէ առ նուազն խելքի շոշորթ մը, որուն շըլագիծերը՝ թէեւ տկար՝ բայց ուղիղ քաշուած կ'ըլլան: Սակայն ինչպէս որ ամէնափոքր պատկերի մը նախադիմը —

Եթէ ճշութեամբ գծուած է — կրնար՝ դէշ ներկուելով՝ ամէնէն անշնորհք բանը մէջտեղ հանել, այսպէս եւ ուղեղի իմացականութիւնը կը խորտակուի ծուռ դիտութեամբ. ումանք կը կորոնցնեն մուբերնուն թելը դպրոցներու լաբիւրինթոսին մէջ, ումանք՝ անձնագով անմիտներ կ'ըլլան, որոնք յիմարներ մրայն պիտի ըլլային՝ թողուելով բնութեան դիտանութեանը: Գեղեցիկ ինելքի ետեւէ վազովները կը կորոնցնեն իրենց ողջմոտութիւնը, եւ յետոյ քննասեր կ'ըլլան՝ իրենց անձին պաշտպանութեանը համար, իւրաքանչեւը մի եւ նոյն կերպով կը տոչորի, այն որ կրնայ, եւ այն որ չկնար գրել, կամ ատելութեամբ մը Մրցակիցի կամ ներքինիի: Ամէն յիմար յարատեւ մարմաջ կղտայ ծաղրելու եւ յօժարութեամբ պիտի շարուէր իննդացողներուն կողմը: Եթէ Մավլոս կը յամասի յոռի գրելու՝ հակառակ Ապողնի, մարտիկ կան որոնք աւելի յոռի կը դատեն զայն:

Ումանք՝ նախ գեղամիտի (bel esprit, wit), յետոյ բանաստեղծի տեղ անցան, յաջորդաբար քննասեր եղան, եւ վերջապէս կատարեալ յիմար ըլլալին ապացուցին: Ումանք՝ ոչ գեղամիտի, ոչ քննասէրի տեղ կրնան անցնիլ, եւ դանդաղ ջորիներու նման ոչ էշ են, ոչ ձի: Այս կարգի հետ-դիտուն փոքրամիտները բազմութիւ են մը կղղին մէջ, ինչպէս կէս կազմաւորեալ միջատները՝ նեղոսի ափունքին վրայ, անաւարտ բաներ՝ այն կեղակարծ սերունդները, որոնց մարդ չգիտեր ինչ անուն տալ. զանոնք պատմելը՝ հարիւրաւոր լեզուներու պիտի կարօտէր, կամ մէկ սնոտի փոքրամիտի լեզուին՝ որ հարիւրաւոր սովորական լեզուներ յուղնեցնելու չափ խօսեր:

Բայց՝ գու որ կ'աշխատիս համբաւ տալու եւ քննասէրի աղնուական անունը, եւ իրաւամբ կը կրես անձիդ վրայ, եւ ճանչցիր մաքիդ հուն թիւնը թեամբ անձին աղջիկան անունը, վատահ եղիք լու

թէ որչափ հեռու կրնան երթալ հանձարդ (genius), ճաշակդ եւ դիտութիւնդ. մի նետուիր խորութեանդին, խոհական եղիք, եւ նշանակէ այն կէտը՝ ուր իրարու կը հանդիպին ողջմոտութիւնը եւ ախմարութիւնը (dulness, bêtise):

Բնութիւնը որոշեց յարմար սահմաներ ամէն բանի, եւ իմաստութեամբ սանձահարեց հպարտ մարդուն յաւակինոտ միտքը: Ինչպէս որ ովկիանսոսը կ'երկրնայ հօս՝ մինչեւ հողին վրայ, կը թողուուրիշ տեղեր ալ՝ աւազուտ ընդարձակ դաշտեր, այսպէս եւ մարդկանց խելքին մէջ, ուր երբ գերիշխան է յիշողութիւնը, ընդբանման ամսւր զրութիւնը կը պակսի. ուր որ կը շղան ջերմ երեւակայութեան ճառագայթները, հօն անմիջապէս կը հալին միշողութեան քաղցր պատկերները: Մէկ տեսակ զիտութիւն միայն մէկ հանձարի կրնայ յարմարիւ. այնքան շատ ընդարձակ է արուեստը եւ այնքան շատ նել է մարդկային խելքը՝ որ ոչ միայն մասնաւոր արուեստներով սահմանափակուած է, այլ յաճախ՝ ասոնց մէջն ալ՝ առանձին մասերով զըջապատուած է: Կման Զօրապետներու՝ կը կորսնցընենք մեր նախկին աշխարհակալութիւնները՝ զանոնք աւելի բնդարձակելու մնութի փառապիրութեամբ. ամէն մարդ լաւ պիտի կառավարէր իր զանազան գաւառը՝ եթէ կամենար միայն խօսարհիւ իրեն հասկացողութեան յարմար խնդիրներու:

Հետեւէ նախ բնութեան, եւ դատողութիւնդ ձեւէ անոր ձիշդ օրինակին (standard) վրայ, որ յարատեւ միակերպ է. անօխալ բնութիւնը՝ միշտ չքնարապէս փայլուն, լցոս մը յստակ, անփոփոխ եւ տիեզերական, կեանք, զօրութիւն եւ գեղեցկութիւն, պարտի ամենուն մի եւ նոյն ժամանակ հաղորդել Արուեստին աղքիքը, նպատակը եւ ճշմարիս ծանուցիչը (test, critérium): Այդ գանձէն՝ արուեստը կը հայթայցիթէ իւրաքանչեւը անհատի պէտք եղածին չափ մթերք, կ'աշխատի

առանց ցոյցի, եւ կ'իշխէ առանց փուռք պերձութեան։ Այսպէս՝ կենսատու հոգին՝ գեղեցիկ եալի մը մէջ մարմաւորուելով՝ ոգիներով (spirits) կը սնանի, ամբողջ եւոթեան կորով կու տայ, կ'ուղղէ մէն մի շարժում, կ'ամրապնդէ մէն մի ջեղ, ինընին անտեսանելն՝ կ'ապրի արգասիկներուն մէջ։ Ումանց՝ երիկնքէն առատ երեւակյութիւն պարգեւուած է, եւ զայն օգտակարապէս գործածելու համար՝ այնքան շատ աւելի կը կարօտին դատողութեան, վասն զի երեւակյութիւն եւ գատողութիւն յաճախ կախի մէջն, ինչպէս երիկ եւ կնիկ, թէ պէտ եւ ստեղծուած ըլլան իրարու օգնելու դիտաւորութեամբ։ Դատութիւնը պարափակելով ուղղել Մուսափն երիվարը՝ քան թէ զայն իթել, չափի մէջ պահել անոր մուլդին աւելնը՝ քան թէ գրգռել անոր արագութիւնը։ Թեւաւոր երիվարը՝ Պիգաս, վեհ ձիու մը նման՝ ամենէն աւելի ճշմարիտ եռանդ ցոյց կու տայ երը կը սանձես անոր վաղը։

Այն կանանէւը որոնք հին ատեն գտնուեցան, եւ չշնարուեցան, միշտնութիւնն են, բայց՝ մեթոսի առնուած բնութիւնը. ազատութեան պէս՝ բնութիւնն ալ նոյն օրէնքներով կաշկանդուած է, դրս ինք նախ սահմաննեց։

Սորվէ թէ ինչպէս իմաստուն Յունաստան յօրինեց իր օգտաշատ կանոնները, ուսուց թէ երբ պէտք է արդիիլ մեր երեւակյութեան թուիչը եւ երբ սլանալ անով։ Պառնասի գագաթին վրայ բարձրացած՝ իր զաւակները ցուցուց, եւ մատնանիշ ըրաւ այն գժուարին ճամբաները՝ որոնց վրայէն ասնք ընթացան։ Հեռուէն՝ օգին մէջ ծփացուց անմահութեան պարզեւը եւ պահանջեց յաջորդներէն բարձրանալ նմանօրինակ քայլերով։ Այսպէս՝ մեծ օրինակներէ ճշմարիտ պատուերներ արուելէ վերջը՝ անոնցմէ քաղեց ինչ որ անոնք երկինքէն քաղած էին։ Մեծանձն քննասէրը բորբագեց բաշնատեղին հուրը, եւ աշխարհի սորվեցուց արդար

պահնչայում ունենալ։ Քննասիրութիւնը եղաւ՝ այն ատեն՝ Մուսափն աղախինը, անոր հրապարները յարդարելու եւ զայն աւելի սիրելի ընելու համար։ յաջորդ գրագէաները՝ սակայն՝ շեղեցան այդ նպատակէն, եւ անոնք որ չկրցան ստանալ տիրուհին, աղախինը կնութեան ուղեցին. բանաստեղծներուն դէմ դարձուցին իրենց զէնքերը, ատելու համար՝ ապահովաբար՝ մարդերէն շատերը՝ որոնցմէ ուսան։ Անոնց կը նմանին արգի Գեղագործները՝ որոնք բժշկին գեղագիտներուն վրայէն կ'ուսանին բժշկի գեր խաղալու արուեստը. յանդուզն՝ սխալ կանոններու կիրառութեան մէջ, պատուէրներ կը գրեն (prescribe), գեղեր գործածել կու տան (apply), եւ իրենց վարպետները կ'անուաննեն յիմար։ Ումանք՝ իրենց ճարակ ըբին հին հեղինակներու գրուածները. ոչ ժամանակը, ոչ ամիսները երբեք իրենց չափ շատ ապականութիւն չգործեցին։ Ումանք՝ առանց հնարագիտութեան, չոր կերպով կը հարթեն, քերթուած շնուելու տիմարական եղանակներ կը գրեն։ Ասնք կը թողուն ողջմութիւնը՝ գիտութիւն ցուցներու համար միայն, եւ անոնք կը մեկնեն իմաստը բոլորպին հեռուէն։

Գու, ուրեմն, որ կուզես՝ ուղեղ դատողութեամբ, ճշմարիտ ճամբան առաջնորդել, գիտցիր լաւ իւրաքանչիւր ՀԱՆ հեղինակի իսկական նկարագիրը. մէն մի էնի մէջ անոր կնձիւը, նիւթը եւ նպատակը, անոր կրօնքը, երկիրը եւ գարուն ոգին (genius)։ Առանց մէկ անդամէն աչքի առջեւ, ունենալու այս բոլոր բաները՝ կրնաս բանագիւտ ըլլալ (to cavil, chicaner), բայց չես կրնար երբեք քննադատել։ Հոմերոսի գործերը թող ըլլան քու ուստիմասիրութիւնդ եւ զուարձութիւնդ. կարգափանները ցորեկը, եւ գիշերը մոտածէ անոնց վրայ. անկէ կազմէ գատողութիւնդ, անկէ առաջ բեր առածներգ (maxims), եւ Մուսաներուն օրինակին հետեւէ, բարձրանալով գէպ ի անոնց աղբիւրը.

կարդաւ անոր բնագիրը՝ յարատեւ բաղդատելով  
զայն իր մէջը, եւ թող քու մեկնութիւնդ ըլլայ  
Մանդուայի Մուսան՝ Վիրդիիսու:

Երբ առաջին անգամ երիտասարդ Մարօ իր  
անսահման խելքովը յլացաւ գործ մը՝ որ անսահ  
չոսոմէն աւելի պիտի ապրէր, թէրեւս կը կարծէր  
գեր ի վեր ըլլալ քննասիլութեան օրէնքներէն, եւ  
արհամարեց քաղել լոկ բնութեան աղօփութերէն.  
բայց՝ երդ սկսաւ քննել առանձին մասերը, տեսաւ  
թէ բնութիւն եւ զոմերու մի եւ նոյնն էին: Հա-  
մոզուած, զարմացած՝ կասեցաց իր յանդուգն դի-  
տաւութիւնը. եւ այնքան խիստ օրէնքներ ըջա-  
պատեցին իր մեծաշխատ գործը, իբր թէ մէն մի  
տող անցած ըլլար Արիստոտէլի քննութենէն: Այս  
օրինակին սորմէ արդար մեծարանք ունենալ հին  
օրէնքներուն. բնութիւնը օրինակել՝ զանոնք օրի-  
նակել կը նշանակէ:

Կան գեղեցկութիւններ զորս դեռ չէ քարո-  
զած եւ ոչ մէկ պատուէր, որովհետեւ անհանց մէջ  
կը գտնուին թէ խնամք, թէ աղնուութիւն:  
Երաժշտութիւնը կը նմանի բանաստեղծութեան.  
Իւրաքանչիւրին մէջ կան անմեկնելի չինքներ՝ զորս  
չի սորվեցներ ոչ մէկ մեթոս եւ որոնց կրնայ հաս-  
նել վարպետի ձեռք մը միայն: Տեղ մը՝ ուր կա-  
նոնները բաւական ընդարձակութիւն չունենան,  
(Քանի որ կանոնները շինուած են նպատակին հաս-  
նելու համար) եթէ յաջող ազատութիւն մը  
(licence) լիովին կը համապատասխանէ մտադրուած  
նպատակին՝ այդ ազատութիւնը կը լլայ օրէնք մը:  
Պիտաս կրնայ՝ ուրեմն երբ կարճ ճամբէ երթալ  
ուղէ, յանդգնութեամբ շեղել հասարակ ուղղու-  
թենէն: Այցելագեղ անկարգութեամբ մը զա-  
տուէ գուէհիկ սահմաններէն, եւ թափով յափշ-  
տակէ այն շնորհը՝ զոր կը գտնես արուեստին հա-  
սողութենէն անդին, եւ որ պիտի գրաւէ սիրտերը  
առանց գատողութեան քննութենէն անցնելու,

պիտի համնի մէկ անգամէն անոր ամբողջ նպատա-  
կին: Տեսարաններու մէջ ալ՝ այսպէս՝ մեր աչքե-  
րուն համելի կ'երեւան տեսակ մը առարկաններ՝  
որոնք բնութեան սովորական կարգաւորութենէն  
դուրս կ'ելլէն. օրինակի համար անձեւ ժայռ մը,  
կախուած անդունդ մը: Մեծ հանձարները հիա-  
նակի կերպով կը թշնամաննեն երբեմն կանոնները  
եւ կրնան բարձրանալ սիալներու՝ զորս չեն համար-  
ձակիր սրբադրել ճշմարիս քննասէրներ, եւ ա-  
սոնց կանոնները այսպէս կը բոնաբարուին Հինե-  
րէն, (ինչպէս որ վարուներ աղատ կ'ընեն իրենց  
անձը նոյն իսկ իրենց շինած օրէնքներէն): Զգու-  
շացէք, արդի Բանաստեղներ, եւ եթէ երբեք  
ստիպուիք թշնամանելու պատուէրը, չըլլայ թէ  
տանակսի ընէք անոր նպատակը. թող Հաղուա-  
գէպ միայն ըլլայ այդ, հազիւ հարկի ստիպման  
տակ, եւ գոնէ՝ ձեր պաշտպանութեանը համար՝  
կարող եղէք ցուցնեւու հիներուն օրինակը: Հակա-  
ռակ պարագային՝ քննասէրը կը վարուի ձեզի հետ  
առանց գթութեան, կը տիրանայ ձեր համբաւին,  
եւ գործադրութեան կը մոցնէ իր օրէնքները:

Կան այսպիսիններ, գիտեմ, որոնց մեծամու-  
թեանը առջեւ սիալներ կ'երեւան այդ աւելի ա-  
զատ գեղեցկութիւնները, նոյն իսկ իրենց զրած-  
ներուն մէջ: Կարդ մը պատկերներ, ստուգիւ, հրէ-  
շային եւ տձեւ կերպարանք պիտի առնէին՝ երբ  
մարդ զանոնք գիտեր առանձին, կամ չափազանց  
մօտ բոնած. բայց եթէ համեմատուին իրենց լրսին  
եւ տեղին՝ յարմար հեռաւորութիւն մը իսկոյն կը  
համաձայնի ձեւի եւ շնորհը հետ: Պէտք չէ որ  
ամէն անգամ խօհէմ զօրապետ մը հաւասար կար-  
գերով եւ գեղեցիկ խումբերով պարզէ իր զի-  
նուորները. այլ՝ պարտական է նա համակերպելու  
առիթին եւ տեղին, ծածկելու իր զօրութիւնը, նոյն  
իսկ փախուստ կեղծելու: Ասոնք հնաբքներ են յա-  
ճամբ՝ որոնք սիալներ կը կարծուին, եւ ոչ իսկ

Հոմերոսն է որ կը քնանայ, այլ՝ մենք ենք որ կ'եւ բազենք:

Հինաւուրց բոլոր սրբանուերբագինները գեռ կանգուն կը մնան՝ կանաչ դափնիներով զարդարուն, պիղծ ձեռքերու հասողութենէն վեր. ապա հովութեամբ պահպանուած են բոյերու դէմ, նախանձի աւելի վայրագ կատաղութեանը դէմ, կործանիչ պատերազմի եւ ամէն բան քոյլարկող Դարերու դէմ: Տեսէք դիտունները՝ որոնք ամէն երկիրներէ կու դան խունի բերելու. լսեցէք, ամէն լեզուէ համակրական երգեր (paean) կը հնչեն ի պատիւ այն մեծ մարդերուն: Թող իւրաքանչիւրին ձայնը միանայ այսպիսի արժանի զովեսաններու, եւ լըցնէ մարդկային ցեղին համայն պարերդը: Ողջն ձեղի, յաղթական Պուէտներ (Bards), աւելի երջանիկ օրերու մէջ ծնած. անմահ ժառանգորդներ տիեզերական գովեստի, որոնց պատիւը կը մեծնայ գարերու աւելնալովը, թաւալդլով ընթացով հեղեղներու նման՝ որոնք կընդույնին իրենց հոսանքին հետ: Ապագայ ազգերը պիտի հռչակեն ձեր հզօր անունները. եւ աշխարհներ՝ զոր գեռ կարելի չէ եղած զանել՝ ձեղի զովեսաններ պիտի կարդան: Քանի մը կայծեր, աղէ, ձեր երկնային հորեն, թող ներշնչեն ձեր զաւակներուն յետինը, ամէնէն անարգը, (այն՝ որ տկար թեւերով, հեռուէն, կը հետեւի ձեր թուիչին. որ կը տոչորի՝ երբ կը կարդայ, բայց կը դողայ՝ երբ կը դրէ), որպէս զի կարենամ քիչ ծանօթ դիտութիւն մը սորիլցնել ունայնամիտ դրադէտներու, այսինքն՝ պանչանալ բարձրագոյն իմացականութիւններուն, եւ կասկածիլ բուն խոկ իրենին վրայ:

## Բ.

Ուղեղ Գատուղունեան արգելք եղող պատճառները: — 1. Աքուրագունենիւն: — 2. Անկարար ուսուած: — 3. Սասերով գատելը՝ փոխանակ Աքուրագունեանը գատելու: Քննասէրներ Մտացածին նիւթերու (wit, fantaisie), Լեզուի, Տաղաչափութեան միայն: — 4. Զագաղոնց դժուարնան ըլլալ, կամ լուսական որոշութիւն՝ հեռաւը: — 5. Կողմանկանունիւն՝ չափազանց սէր մէկ Ազանդի (Sect) — Հիներուն ըլլայ կամ Արդինեռն: — 6. Կանոնադրութիւն կամ կանոնական հրձէն: — 7. Տորունդրութիւն (Singularity): — 8. Կոսուի ցանկն միու: — 9. Կանոնի: Նախանձի պարաւը եւ բարի բնաւորութեան գովեստը: Ե՞րբ քննաւէրները զիսաւորաբար պարտական են խստութիւն գործածել:

Այն ամէն պատճառներուն մէջ՝ որոնք կը միաբանին կուրացընելու մարդոց սխալսկան գտառողութիւնը եւ մոլորեցընելու անոնց միտքը, Աքուրագունեան է՝ յիմարներուն բնաւ չսխալը ձայնը, որ ամէնէն զօրաւոր ձկուումներով կը վարէ մեր տկար գլուխը: Ինչքան որ բնութիւնը զացերէ արժանիքի, կողմէն, չքաւոր հպարտութեան առաւ օժանդակութեամբը կը հատուցանէ. ինչ բան որ մարմանը մէջ կը պակսի արեան եւ խելքի կողմէն, նոյնը կը դիտենք հովով փայցուած հոգիներու մէջ. ուր որ խելք կը պակսի՝ հօն կը խուժէ ամբարտաւա-

նութիւնը՝ զմել պաշտպանելու համար, եւ կը լեցնէ խելքին ամբողջ հզօր պարապը։ Եթէ ողջ մտութիւնն անգամ մը կարող ըլլայ փարատելու այդ ամպը, ճշմարտութիւնը կը ճառագայթէ իր անգիմադրելի լցոսով։ Մի վստահիր անձիդ վրայ. այլ՝ թերութիւններդ ճանչնալու համար օգտակար ըրէ մէն մի բարեկամ — եւ մէն մի թշնամի։

Աբանուական ստուգը վնասակար բան է։ Կամ խորոնկէն խմէ, կամ մի առներ ճաշակը Ճիպոկրէնի աղբիրին։ Հոն երեսէն խորուած ջուրը կ'արբեցրնէ ուղեղը, իսկ առատ ումզը կը հանդարտեցնէ կրկին։ Մուսային պարզեւներէն մէկ նայուածքով վառուած՝ անլիշէրերիտասարդութեամբ կը փորձենք ելլել արուեստներու բարձրերը, մինչդեռ մեր մաքին սահմանափակի հարթութենէն (level, niveau) կարծ տեսարաններ կ'ընտրենք եւ չենք իսկ տեսներ ետեւ մասցած բնդարձակութիւնները։ Բայց, աւելի յառաջնալով՝ տարօրինակ զարմացմամբ կը դիտենք անեղո գիտութեան նոր տեսարաններուն հեռուեն բարձրանալը։ Միկոըր՝ այսչափ զուարթացած՝ կը փորձենք հովհաններէն բարձրանալ Ալպեան երկնաբերձ լըրանց վրայ. եւ մեզի այնպէս կը թուութէ ոտնակոխ կ'ընենք երկինքը. արդէն անցած են մշտատեւ ձիւները. եւ առաջին ամպերն եւ լեռները՝ վերջիններն ըլլալ կ'երեւան։ Բայց երբ կը հասնիք ասոնց՝ կը դողանք չափելով անեցուն աշխատութիւնները աւելի երկայն ճամբուն։ Մեծցող հեռանկարը կը յոդնեցրնէ մեր թափառական աչքերը. բլուներ կը ցցուին բլուրներուն գագաթէն, եւ Ալպեանք կը բարձրանալ Ալպեանց վրայ։ Կատարեալ Դաստաւոր մը պարտի կարգալ ամէն մտաւոր արտագրութիւն նոյն ոգւով՝ որով գրեց չեղինակը. քննէ ամբողջութիւնը եւ մի ջանար թեթեւ սիսալներ գտնել հոն՝ ուր բնութիւնը կը շարժի եւ երեւակայութիւնը կ'արծարծուի հիացումէն։ Զըլլայ թէ այդ տիսարական չար զուար-

ժութեան համար կորոնցընես աղնիւ հաճոյք մը՝ որ կը կայանայ հանճարէն յափշտակուելուն մէջ։ Բայց այն պարագային երբ երգերը չեն ունենար ելեւէջ, ոչ մակրնթացութիւն, ոչ տեղատուութիւն, կը մնան կանոնաւորապէս պաղ, միօրինակութեամբ ծանծաղներու մէջ, կը պահեն խաղալ կերպարանք մը՝ սիսալներէ գգուշանալով, այն պարագային չենք կրնար՝ ստուգիւ պարաւել զանոնք, — բայց մեղի ներելի է որ քուներնիս տանին։ Ինչ որ Հանճարի մէջ, ինչպէս եւ բնութեան մէջ, կ'ազդէ մեր սրտին՝ առանձին մասերուն ճշգրութիւնը չէ. շլթունք մը չէ, աչք մը չէ զր գեղեցկութիւն կ'անուանենք, այլ՝ ամբողջին միացած աղդեցութիւնը եւ բոլորական արգիւնը։ Երբ կը դիտենք պատշաճագեղ (Well-proportioned) գմբեթ մը (աշխարհի ճշմարիտ հրաշալիքը, եւ քուկդ իսկ, ով Հռոմ), չկայ առանձին մաս մը՝ որ անհաւասար կերպով ապշեցընէ զմել. ամբողջութիւնը միացած կը ներկայանայ մեր արմացած աչքերուն. ոչ սյլանդակ բարձրութիւն, ոչ լայնութիւն կամ երկայնութիւն կը դիտուի. ամբողջութիւնն է որ միանգամայն խիզախ է եւ կանոնաւոր։

Ով որ կը կարծէ առանց սիսալի գրուածի մը պատահիլ, բան մը գտնել կը կարծէ որ երբեք գոյութիւն չունեցաւ, չունի եւ պիտի չունենայ բնաւ։ Ամէն գործի մէջ՝ ուշադրութեան առ գործին նպատակը, քանի որ ոչ մէկ գրող կրնայ հանիլ իր մտագրած կէտէն աւելի բարձրին։ Եթէ գործածուած միջոցները ճիշդ են եւ ընթացքն ուղիղ է, հարկ կ'ըլլայ գործել՝ հակառակ գուեհիկ սիսալներուն։ Դաստիարակութեամբ զբաղող մարգկանց նման՝ գիտութեան մարգիկ եւս՝ երբեմն, պարտին շատ քիչ սիսալիլ, մեծ սիսալներէ ազատ մնալու համար. զանց առ բառական քննադատներու դրած կանոնները, վասն զի կարգ մը մնուած բաներ չգիտնալն ալ գոլեստի արժանի է։ Քննասէրներէն շա-

տերը՝ ստորակարգ արուեստի մը սիրահար, յարաւաւել կը հպատակեցնեն ամբողջութիւնը՝ մասին. սկզբունքներու վրայ կը ճառեն, բայց կը նախընտրեն իրենց սեփական ճաշակը եւ գիտութիւնը, եւ ամէնքան կը զոյչեն մէկ հաստիկսիրելի յիմարութեան:

Կը պատմուի թէ ժամանակով լա Մէնչափ Ասպետը ճամբուն վրայ անդամ մը բանաստեղծի մը (bard) պատահէլով, կը վիճաբանէ այնքան ուղիղ բառերով, այնքան իմաստուն տեսութիւններով, որչափ պիտի կարենար երբեք ընել Տէննիս՝ Յունական թէատրոնին նկատմամբ. կ'եղանականէ թէ յիմարներ, նոյն իսկ կատաղի յիմարներ են այն ամէնքը՝ որոնք կը յանդգնին շեղել Արևատակելի կանոններէն: Մէր Հեղինակը՝ այսչափ աղէկ դատասորի մը հանդիպելուն ուրախացած, մէշտեղ կը հանէ իր խաղը, եւ կը խնդրէ ասպետին կարծիքը. անոր դիտել կու տայ նիւթը, ինձիուր, բարբերը, կիրքերը, միութիւնները, եւ դեռ ինչէր: Կանոնի համաձայն ամէն բան գործադրուած էր, բաց ի կուռանոցի (lists, lice) մէջ Մարտի տեսարանէ մը, որ գուրս ձգուած էր: «Ի՞նչ, Մարտաք գուրս ձգել», գոչեց Ասպետը: — «Այս, ասկա թէ ոչ պէտք էր հրաժարիլ Արիստոտէլէն:» — «Զ'ըլլար այդպէս, երկինք վկայ. — պատասխանեց կատաղութեամբ, — Ասպետները, ազնուականները (squires), երիվարները, ամէնքն ալ մանեւր են թատերաբեմին վրայ:» — «Թատերաբեմը չի կրնար պարունակել այսչափ մեծ բազմութիւն:» — «Նոր մը շինէ այն տաեն, կամ դաշտին մէջ գործադրել տուր:» Այսպէս՝ Քննասեւներ, նուազ դատողութեան տէր՝ քան քմահանցըքի, հետաքրքիր՝ տղիտութեան պատմառաւ, անձիշդ՝ բայց նուրբ, կարեն մեղանչեն արուեստներու մէջ (ինչպէս շատերը վարմունքի մէջ) մասերու համար իրենց ունեցած սէրովը:

Ոմանք՝ Մտացածին յդացումներու (Conceit, fancy, fantaisie) մէջ միայն կը մշակեն իրենց ճաշակը. բոցաճաճանչ խորհուրդներ դուրս կը ցայտեն ամէն ուղիերէ. հաճոյական է իրենց համար գործ մը՝ ուր ոչինչ ուղիղ է եւ պատշաճ. աչքերը խտղտող քառո մը, եւ երեւակայութեան այլանդակ կոյտ մը: Բանաստեղներն ալ՝ մերկ բնութիւնը եւ կենդանի շնորհքը գծելու անձարապիկ նկարիչներու նման, ոսկիով եւ գոհարներով կը գոցեն ամէն մասերը եւ զարդարանքի տակ կը ծածկեն արուեստի պակասութիւննին: Ճշմարիտ գլամութիւնը՝ (wit, bel esprit) բնութիւնն է, վայելչապէս զգեստաւորուած, այսինքն բան մը՝ որոն վրայ յաճախ մտածուած էր, բայց որ երբեք այնչափ լաւ բացատրուած չէր. բան մը՝ որոն ճշմարտութեանը կը համոզուինք անմիջապէս, եւ որ կ'անդրադարձնէ մեր մոքին պատկերը: Ինչպէս որ ստուերները աւելի քաղցրութեամբ հաճելի կ'ընծայեն լոյսը, այնպէս ալ համեստ պարունակենք կը գեղազարդէ միտքը: Աւան զի ամէն գործ կրնայ պարունակել այնքան շատ խելք՝ որ անոր վնաս հասցընէ, ինչպէս որ մարմինները կ'ոչնչանան արեան շափազանց քանակութեանէն:

Ուրիշներ՝ ամէն հօդածութիւն կը գնեն լեզուի, եւ գիրքերը կ'արժեցընեն, ինչպէս կիները՝ այրերը, զգեստին համար. իրենց գովեստն է միշտ. — «Ոչը սըանչելի է», իմաստը՝ խոնարհութեամբ կ'ընդունին վարկի վրայ (upon content): Բառերը՝ տերեւներու պէս են. ուր որ ամէնէն աւելի յորդ են, քիչ անդամ կը գտնուի անոնց տակը իմաստի առատ պտուղ. թիւր Պերճախօսութիւնը, հատածածածեւ (prismatic) ապակիի նման, ամէն տեղ կը սփուէ շողաւոր գոյներ. չենք տեսներ այլ եւս բնութեան երեսը, ամէն բան իրարու նման կը փայլի, առանց զուարթ զանազանութեան:

Իսկ միշտ ասացուածը՝ (expression) անայ-

լայլ՝ արեւուննման, մաքուր եւ յստակ կը ցուցընէ, կը կատարելագործէ ամէն ինչ որուն վրայ կը շողայ. կ'ոսկեզօծէ առարկաները, բայց չնենդեր եւ ոչ մէկ համր: Ասցուածը գաղափարին զգեսան է, եւ պարտի յարատեւ երեւնաւ այնչափ աւելի վայելուչ՝ որչափ աւելի պատշաճ. մեծածոխ բառերով բացատրուած գուեհիկ այլանդակութիւն մը կը նմանի արքայական ծիրանի հաղած համփետի (clown): Որովհետեւ ոճը եւ նիւթը պարտին իրարմէ տարբերիլ, այսինքն՝ տարբեր ոճ՝ տարբեր նիւթի, ինչպէս տարազները կը զանազանին իրարմէ՝ գիւղի, քաղքի եւ արքունիքի մէջ: Ոմանք իրենց հինաւուրց բառերովը համբաւ կը պահանջնեն. հիներ են ասոնկ՝ պարբերութիւններու մէջ, եւ արդիներ՝ իրենց դատողութեանը մէջ: Բոլորովին տարօրինակ ոճով մը դրուած այս կարգի բազմաշխատ Ոչնչութիւններ կ'ապշեցնեն անուսները եւ կը ինդացնեն, գիտունները: Այս սիդապանծ ողլորկաթանները՝ (sparks. élégants) անյաջող ինչպէս ֆունկոզ թատերաբեմին վրայ, ցցուն ունայնափրութեամբ կը ցուցագրեն իրենց վրայ՝ ինչ որ վայելուչ պարոններ երեկ հագած էին. բայց այնքան կատարեալ կեղծել կ'ուզեն իին հեղինակներու նմանութիւնը՝ որ վերջապէս կը դաւնան կապիկներ՝ սրոնք մեր մէծ հայրերու նմանողութիւնը կը կեղծեն, ասոնց բառնակութիւնը (doublet, pourpoint) հագած: Բառերու՝ ինչպէս եւ նորոյթի մէջ նպյն կանոնը կ'իշխէ. բառ մը այլանդակ կու գայ՝ եթէ չափարանց նոր կամ չափարանց չին է. առաջին մի ըլլար՝ նորը փորձողներէն, եւ ոչ իսկ վերջնը՝ մէկ կողմ նետելու համար հին:

Հատեր Գաշնակութեան (Number) վրայ կը դատեն բանաստեղի մը նուագը, որ եթէ ողորդի է կամ կոշտ՝ անոր համեմատ կը լլայ ուզեղ կամ թերի. թէպէտ եւ բիւրաւոր շնորհներով օժառուած է փայլուն Մուսան, ասոր ձայնին միայն կը

հիանան այդ դաշնասէր յիմարները: Միայն ականջի համարքի համար Պառնաս այցելողները չեն ուղղեր միաբերնին. կը նմանին եկեղեցասէրներու՝ ոչ թէ կրօնքի համար՝ այլ հոն գտնուած երաժշտութեան համար: Այսպիսիները կը պահանջնեն միայն հաւասար վանկեր՝ առանց նկատողութեան թէ անփակ (open) ձայնաւոր գրերը յաճախ կը տաղտկացրնեն լողակներնը. մինչդեռ իրենց գործը լցուն է թարմատարներու (expletives) տկար օժանդակութիւններովը. տասը ստորին բառեր կը սպրդին մէկ համբանթաց առողի մէջ. իսկ միւս կողմէն՝ բանաստեղծը կը հնչեցնէ մի եւ նոյն անփոփոխ ներդաշնակութիւնները՝ յարատեւ սպասուած յանդերուն անվրէպ վերադարձին հետ: Ուր որ կարդաք՝ “արեւմուտքի քաղցրասիր հով զովաբերը, յանորդ տողին մէջ՝” կը շընչէ նա ծառերուն մէջ տարութերը. եթէ բիւրեղեայ վտակներ սողարով մեղմ, լսելեաց հեշտ կը միմինչեն, կարգացողներն ալ տաղտկացած շուտ և կը ննջն: Յետոյ՝ վերջին եւ միակ տունին՝ որ լցուն է անիմաստ շատ բաններով՝ զոր իրենք մատծունք կ'անուանեն, անտեղի երկուտանստեայ մը (alexandrine) կ'աւարտէ երգը՝ որ վերաւոր օճի մը պէս իր դանդաղ երկայնութիւնը կը քաշքըչէ: Թանդ այսպիսիները իրենց անմիտ ստանաւորներուն հետ, եւ գիտցիր թէ ինչպէս կ'ըլլան միօրինակ ողորկութիւն. գովէ ան տողերը, որոնց մէջ կը դանես անաշխատ կորով, եւ ուր կը միանան Տէնհամի զօրութիւնը եւ Ռւալլարի քաղցրութիւնը: Բուն անաշխատ երեւնաւ յատկութիւնը՝ գրելու մէջ՝ արուեստով կու գայ, ոչ թէ բախտով. ամէնէն արագաշարժ մարդիկ անոնք են՝ որոնք պարել սորված են: Բաւական չէ որ ականջի բնաւ անհարթութիւն չզարնէ. հարի է նաև որ ձայնը ազդէ իրը Արձագանդ իմաստին. մեղմ է ձայնի ներդաշնակութիւնը երբ անուշեկ զեփիւոը կը շնչէ. բայց

երբ զօրեղ կոհակներու հնչող ծփանքը կը բախէ ձայնարձակ այդ ծովագին, խոպտու ու կոշտ տողերը հեղեղ նման կը մըսնչեն: Երբոր Աժաքս կը տառածնի ափափայէն դլրելու ապառաժի ծանր կյատ մը, տողին նկրտումն ալ կը զդաս, եւ բառերը կընթանան գանդազօրէն: Տարբեր կ'ըլլայ երբ արագասի Գամլիսն կը տառանայ դաշտերուն մէջ եւ ցորենի վարանեալ հասկերուն վրայէն կը թռչի, կամ քերելով կ'անցի Ովկիանին երեսէն: Լոէ, ինչպէս հիանալի են Տիմոթէոսի տեսակ տեսակ երդեր՝ որնք փոփոխակի կը հանդարտեցնեն եւ կը գրդուն կիրքերը: Մէն մի փոփոխութեան՝ Մ'եծն Աղեքսանդր մինչդեռ այս ժամուն փառքով կը տառարի, քիչ վերջն ալ սիրոյ յուղումներով կը տանչուի. Հրաբորքոք աչքերը հիմնայ կը փայլին կատաղութեամբ. դաղսնի հեծեծանքներ սրտէն կ'ելլեն եւ արցունքները կը հոսեն: Պարսիկները եւ Յոյները բնութեան նոյն դարձուածները դժան, եւ տիեզերի աշխարհակալը հնազանդեցաւ ձայնի լուծին: Ամենքս ալ կղդանք սրտով երաժշուութեան զօրութիւնը, եւ ինչ որ եղաւ Տիմոթէոսի բր երաժիշտ, նյնն է այսօր Տրայտըն՝ իբր քերթող:

Խոյստուրծայրայելութիւններէ (extremes)՝ եւ այսպէս ընողներուն թերութենէն զուուշացիր. անոնք կ'ըլլան հաճելի՝ կամ չափազանց քիչ, կամ չափազանց շատ: Ամէն մսոտի արհամարանքէ թշնամուած նկատուիլ՝ միշտ նշան է մեծ ամբարտաւանութեան կամ փոքր դաստիլութեան. ապա հովար՝ այսպիսիներու գլուխը — իբենց ստամբուին պէս — շատ լւա չէ, քանի որ կը զզուի ամեն բանէ, եւ չէ կարող ոչինչ մարսելու: Այսու հանգերձ մի յափշտակուիր ամէն զուարթ դարձուածէ. յիմարներն են որ կը սքանչանան, իսկ ողջամիտ մարդիկ կը հաւանին, կամ բարի կը դանեն. մառախուղին մէջէն դիտուած առարկաները խոշոր

կ'երեւնան. տիմարութիւնն ալ միշտ ատակ է գումբլու մինչեւ երկինք բարձրացնելու չափ: Կան օտար գրողներ՝ որոնք կ'անարդեն մեր սեփական գրողներէն մէկ քանին. մեծարդի կը սեպէն միայն Հիները կամ միայն Արդիները: Այս կերպով՝ մէկ փոքր աղանդի կը վերապահէն հանձարը — ինչպէս հաւատաքըր — եւ կը դատապարտեն դուրս մնացողներուն ամենքն ալ: Անոնց ջանքն է պարզապէս իրենց պահէլ նախախնամութեան բարիքը, եւ ստիպել արեւը որ լոկ մէկ մասի վրայ շողայ. մինչդեռ սա կը նրբացընէ ոչ միայն հարաւակովի միոքերը, այլ կը հասունցնէ հիւսիսի ցուրտ երկիրներու մէջ զարդացող խելքերը. ի սկզբանէ շողաց անհետացած գարերու վրայ, կը լուսաւորէ ներկան, եւ պիտի տաքցնէ մինչեւ վերջը. թէպէտեւ իրաքանչերը որ կ'ունենայ մեծութիւն եւ անկում, կը տեսնէ աւելի փայլուն կամ աւելի սեւ օրերը: Մի նայիր ուրեմն հանճարին նոր կամ հինը ըլլալուն, այլ՝ պարսաւէ կեղծը, եւ միշտ յարդէ ճշմարիտը:

Ոմանք բնաւ չեն յայտներ անհատական դատողութիւն, այլ քալքին մէջ տարածուող տեղեկութիւնը կը յափշտակեն, կը տրամաբանեն, կ'եղակացընեն նախենթաց օրինակներով (precedents), ինչպէս նաեւ իրենց մաշած անհեթեթութիւններովը՝ զրոս իրենք չհնարեցին: Ոմանք կը դատեն հեղենակներուն անուններէն, ոչ թէ գործերէն, եւ յետոյ՝ ոչ կը գովեն, ոչ կը պարսաւեն գրուածները՝ այլ մարդերը: Բոլոր այս ստրուկ նախիրներուն մէջ յուին այն մարդն է՝ որ սէկ անմոււթեամբ կը միաւորի Աղնուականութեան: Մ'եծ մարդուն սեղանը նատած մշտակայ Քննադատ մը՝ անհեթեթութիւններ ժողվելու եւ Լօրտին պատմելու համար: Ի՞մ գրած՝ թէ այդպիսի վարձուած անսուաղ յանդ շինողի մը մանրերգը (madrigal) ողբրմելի բան պիտի ըլլար: Բայց թողլ Լօրտը ան-

գամ մը խոստովանի թէ այդ յաջող տողերը ինք գրած է, ինչպէս այն ատեն՝ հանձարը կը փայլի, ինչպէս ոճը կը նրբանայ: Արբանուէր անուան առջեւ սխալները կ'անհետանան եւ ամէն փառաւուրուած տուն՝ (stanza) գաղափարներով կը զեղու:

Այսպէս է որ ռամիկը կը սխալի նմանողաւթեան հետեւելով, ինչպէս յաճախ գիտնականը՝ տարասովոր ըլլալով. սա այնքան շատ կ'ատէ ամբ բովի՞ որ եթէ խուժանը ուղղել ընթանայ պատահամար, ինք ծուռ կ'երթայ դիտմամբ: Հետեւաբար՝ հերետիկոսները կը զատուին անկեղծ հաւատացեաներէն, եւ կը գատապարտուին: Ոմանք առտուն կը դովեն ինչ որ գիշերը պարաւեցին, բայց միշտ իբր ուղղել կը նկատեն վերջին կարծիքը: Վասնց ձեռքերուն մէջ՝ բանաստեղծը կը գառնայ սիրականի մը՝ որ այս ժամուն կը պաշտուի, յաջորդին՝ կը չարչըկուի. մինչեւ՝ անամուր քաղաքներու նմանող ասոնց տիար դլաւիները՝ ողջմութեան եւ տիմարութեան միջեւ դիրք կը փոխեն ամէն օր: Հարցուցելը պատճառը անսնց. աւելի խելացի են միշտ, պիտի պատասխանեն. եւ դարձեալ՝ գալիք վալլ աւելի խելացի պիտի ըլլան այսորէն: Մեր հայրերը յիմարներ նկատելու լավի իմաստուն կ'ըլլանք. անտարակից՝ մեր վրայ առ այսպէս պիտի մատածեն մեր աւելի իմաստուն տղաքը: Մեր գործունեայ կղզին ատեն մը ծածկուեցաւ դպրոցական աստուածաբաններով. ով որ ամէնէն շատ առածներ (sentences) դիտնար, ամէնէն խորուն կը կարդացուէր: Հաւատաք, Աւետարան, ամէն բան վիճաբանութեան նիւթ կ'երեւար, եւ ոչ պատական գատողութիւն ունէր հերբուելու արժանի: Աքօթիսթները եւ թամիսթները հանդարտ կը կենան հիմայ՝ իրենց ինամի սարդի սստայներուն միջեւ, Տըք-Լէյնի մէջ: Երբ նոյն իսկ հաւատաքը զանազան զգեստներ հագաւ, միթէ զարմանալի՞ է եթէ դիտութեան մէջ ալ նորոյթները մուտք

դտնեն: Յաճախ, թողով ինչ որ բնական է եւ պատշաճ, ընթացիկ յիմարութիւնը՝ պատրաստ դտած գրադէտին ժողովրդականութիւն կու տայ, որով հեղնակիներն ալ ապահովուած կը կարծեն իրենց համբաւը, որ կ'ապրի այնքան ատեն՝ որպան որ յիմարները հաճոյք կը դտնեն ինդաւլու մէջ:

Ոմանք դնահատելով իրենց կողմանից եւ գաղափարակիցները, իրենց անձին չափովը կը չափեն յարատեւ մարդկային ցեղը. սիրով պատուել կը կարծենք արժանիքը երբ մեր անձը միայն կը գովենք ուրիշներու մէջ: Գրադէտներու կուսակցութիւններ կը յարմարցուին պետական կուսակցութիւններու, եւ անհատական ատելութիւնը կը կրկնապատկուի հանրային կուսակցականութեամբ: Ամբարտաւանութիւնն, Զարութիւնն, Ցիմարութիւնն Տրայտնի գէմ ելան, զանազան կերպարանքներու տակ երէցի, քննադատի, գեղամիտի (beau, petit-maitre). բայց ողջմասութիւնը յաղթանակեց երբ անցան ինդացնող խեղիստակութիւնները. վասն զի պէտք է որ ապրի նորածին արժանիքը, ջուրին երեսը ելայ վերջապէս: Եթէ օր մը Տրայտն վերադառնար եւ զուարթացնէր մեր աչքերը՝ նոր Պէքմօրներ, նոր Միլլալներ պիտի վերածնէին. եթէ մեծ Հոմերոսն անդամ բարձրացնէր իր պատկառելի գլուխիր, Զօֆիլոս իսկոյն յարութիւնն պիտի առնէր մեռելներէն: Նախանձը՝ արժանիքին ետեւէն կ'երթայ, շուրջին պէս. բայց մի եւ նոյն ատեն կ'ապացուցանէ — շուրջին պէս — անոր գոյացութեան ճշմարտութիւնը. որովհետեւ՝ նախանձուած հանձարը կը յայտնէ — խաւարման մէջ ինկած երկրիս պէս — ոչ թէ իր՝ այլ հակադէմ մարմինն մեծութիւնը: Երբ արեւը նախ չափանց զօրաւոր ճամանչներ կ'արձակէ, շոգի կը քաշէ վեր, որով կը մթագնին իր ճառադայթները. բայց այդ ամպերն իսկ են որ վերջապէս կը

զարդարեն արեւուն ճամբան, նոր փառքեր կը ցուցացնեն եւ լցոյը կ'աւելցնեն:

Առաջինը եղիր քաջալերող ձշմարիտ արժանիքը. այն որ՝ գովելու համար՝ կը սպասէ մարդկանց նպաստառ խօսելուն, իր գովելստը կորսուած կը սեպուի: Կարճ է, աւազ, արդի քերթուածներուն կեանքը, եւ շատ արդար է թուղուլ զանոնք որ կանուխէն ապրին: Անհետացաւ այլ եւս այն ոսկեդարը՝ ուրեմահապետական հանճարներ հազար տարի կ'ապրէին իրենց գործերէն վերջը: Հիմայ՝ համբաւը (մեր երկորդ կեանքը) կորուած է իր տեւողութիւնը, եւ պարծանքի միակ բան՝ հազիւ մնացած է վաթսուն տարիներու շարք մը: Մեր զաւակները ականատես են իրենց հայրերուն սնանկացող լեզուին, եւ ինչ բախտի արժանացաւ Զօրը՝ նոյնին պիտի արժանանայ Տրայալն: Այսպէս երբ հաւատարիմ վըճինը կը գծէ վարպետին միտքէն ելած փայլուն գաղափար մը, որուն մէջն նոր աշխարհ մը գուրս կը ցատիէ անոր հրամանովը, եւ եռանդուն բնութիւնը կ'ընկերանայ ձեռքին. երբ հասուն գոյները կը մեղմանան ու կը միաւորին եւ քաղցրութեամբ կը հալին լցիս եւ ստուերի մէջ. երբ նկարիչը ամբողջ կատարելութեան կը հասնի հասունութեան տարիքին մէջ, եւ մէն մի պատկեր հազիւ ապրելու կը սկսի, նենգաւոր գոյները կը մատնեն գեղարուեստը, եւ այդ փայլուն ստուդումը կը խորշոմի:

Տարաբախտ հանճարը չի քաւեր — ինչպէս շատ սիալումներ — հետը բերած նախանձին համար: Պատանեկութեանը մէջ միայն անոր սնուած գովեստովը կը պարծենանք, եւ աչս անմիջապէս կը կորսուի վաղանցուկ ունայնամութիւնը. նման գեղեցիկ ծաղիկի մը որ կը զարդարէ կանխահաս գարունը, որ կը փթթի գեղազուարթ, բայց փթթելով իսկ կը մեռնի: Ի՞նչ է այս հանճարը՝ մեր բոլոր մտահոգութեանց առարկան: Զայն ստացողին կինը

զոր ուրիշներ կը վայելեն: Ասկէ կը ծնանին մեր մեծագոյն տանջանկըները այն վայրիկնին իսկ՝ երբ ամէնէն աւելի զբայլման առարկայ ենք, եւ մասաւանդ որբան աւելի տանք՝ գեռ այնքան աւելի կը պահանջեն մեղմէ: Մեծ ճիգերով կը պահպան նենք Հանճարին համբաւը, բայց դիւրութեամբ կը կորմնցընենք. ապահով ենք թէ պիտի վատացընենք մէկը կամ միւսը, բայց թէ երբեք համեմէ պիտի չըլլանք ամէնուն: Այս բանն է որ վախ կ'ազդէ մոլիներուն, ուրկէ խայս կու տան առաքբինները, որ ատելի է յիմարներուն, որ կը խորտակուիրիկաներէն:

Եթէ Հանճարը այսչափ կը չարչարուի Տգիտութենէ, ոչ, մի ներեր որ գիտութիւնն ալ ոկափ զայն թշնամաննել: Հին ատեն՝ միայն գերազանց մարդիկ վարձատրութեան կ'արժանանային եւ փութաջանները միայն գովեստ կ'ընդուռնէին. թէեւ զօրավարը կը ստանար յալթանակներուն պատիւը, բայց զինուորներուն թագեր կը վերապահուէին՝ զամար: Հիմայ՝ Պառնասի բարձրածիգ գագաթը համազները՝ ամէն ճիգ թափեն անկէ վար գլուխելու ուրիշները: Մինչդեռ մէն մինախանձութ գրաղ՝ անձնասիրութենէ կը մղուի. իսկ մարտնչող միտքեր իսպալիկ կ'ըլլան յիմարներուն. բայց միշտ ամէնէն գէշ գրողներն անդամ ցաւ կը զդան գովելով մնացածները, վասն զի ամէն յոսի Հեղինակ նոյնչափ չար բարեկամ մընէ: Եթէ գիտայիք թէ ինչ ստորին նպաստակներով եւ ինչ անարդ ճամբայներով կ'աճապարեն մահանացուները գովեստի անիծեալ ցանկութեամբ վառամ ցաւ կը զդան գովելով մնացածները, վասն զի ամէն յոսի Հեղինակ նոյնչափ չար բարեկամ մընէ: Եթէ գիտայիք թէ ինչ ստորին նպաստակներով եւ ինչ անարդ ճամբայներով կ'աճապարեն մահանացուները գովեստի անիծեալ ցանկութեամբ վառամ ցաւ կը զդան գովելով մնացածները, վասն զի ամէն յոսի Հեղինակ նոյնչափ չար բարեկամ մընէ:

Բայց եթէ պատահի որ վեհ մոքերու մէջ

մնան մրուրներ՝ դեռ բոլորովին չարտաքսուած — ատելութեան եւ բուռն արհամարհանքի մրուրներ — պարզէ այդ կատաղութիւնը՝ աւելի գրգռող վրիժապարաներու վրայ, եւ մի վախնար մոքի չքաւորէ մը այնպիսի եղեռնական ժամանակներու մէջ։ Զէ արժանի ոչ մէկ ներման՝ ցած Լկոտութիւնը, թէպէտե քու մոքիդ միակ շարժառիթն էին Հանձար եւ Արուեստ։ Տիմարութիւնը՝ Լկոտութեան հետ՝ պարտինկատուիլ, կասկած չկայ, այն չափ մեծ խայտառակութիւն որչափ Անկարողութիւնը՝ սիրոյ մէջ։ Վայելքի, հարաստութեան եւ հանգստութեան ընշաւետ գարերուն մէջ բուսաւ այդ ուժեղ շար խոտը եւ առաւելապէս աճեցաւ։ Երբ սէրն էր միակ հոգը հեզ պետի մը՝ որ քիչ անդամ ժողովքի ներկայ էր, եւ պատերազմի մէջ բնաւ։ Պչրասէր արքունական կիները կը կառավարէին երկիրը, եւ պետական մարդիկ կը յօրինէին զաւեշտական խաղեր։ նոյն իսկ տարեւոր թոշակ (pension) ստացան հանձարաւոր մարդիկ, եւ անտիական Լորտերը։ հանձար ունեցան։ Գեղեցիկ սեռը սրտատրոփ ներկայ գանուեցաւ արքունականի կատակերգութիւններուն, եւ ոչ մէկ դիմակաւոր կին չմեկնեցաւ առանց բարելաւուելու։ համեստ հոլոհարը այլ եւս չբարձրացաւ կանանց երեսը ծածկելու, եւ կյսերը ժպտեցան նոյն բաններուն՝ որոնցմէ կը շառագունէին առաջ։ Օտար վարչութեան մը միջոցին յաջորդող անկարգութիւնները պատճառ եղան որ յանդուգն Սոսինոս պարպեց մոքին ամբողջ մրուրը։ այն գարուն մէջ անհաւատ քահանաներ նորոգել ուղեցին ազգը եւ գրկութեան աւելի հաճէլի մէթուներ ուսուցանել, որոնց համեմատ երկնքի հպատակները ազատութեամբ պիտի կարենային վիճել իրենց իրաւունքներուն

1 Այս եւ յետադայ մանրամասնութիւնները Անգղղոյ հին պատմութեան հետ կապակցութիւն ունին եւ անոր յատուկ էն։

վրայ, բաւ էր որ նոյն ինքն Աստուած չափազանց միահեծան տէր չըլլար։ եկեղեցիներու ամփոններէն ինայուեցան սրբազան հեգնութիւնները, եւ Մոլութիւնը հիացաւ գտնալով հոն շղոքորթքարովիններ։ Այսպէս խրախուսուած՝ հանձարի Տիտանները խրխուսացան երկնքին դէմ, եւ մահուլը հեծեց ապերասան հայհոյութիւններով։ Ահաւասիկ այդ միւաղները, քննասէր, վասնին նետուէ սլաքներովդ։ հնա ուղղէ շանթգ, եւ կատաղութիւնդ յագեցուր։ բայց դարձեալ՝ խոյս տուր անոնց սխալներէն, այնպիսի մարդերէն՝ որոնք չարամտութեամբ նրբութիւններ կը հանեն եւ յոռի կը ներկայացնեն հեղինակը հանրութեան, պարզապէս խեղաթիւրելու համար իմաստը։ ապականած քննիչ մը ամէն բան ժանտահոս կը դտնէ, ինչպէս որ ամէն բան դեղին կ'երեւայ դեղնահար հիւանդին աչքերուն։

#### Գ.

Քննասէրէ մը սպասուած Քաղաքական վարքի կանոնները։ 1. Անդապունիւն (candour)։ — Համեստունիւն։ — Բարեկրունիւն։ — Անեւն ծունիւն։ եւ կարծիքի Անդապունիւն։ — 2. Երբ հարկ է կարծիք չըայտնել։ — Անդապունիւն ստեղծի մը եւ անիւրու քննասէրի մը նկարագիրը։ Բարի Քննասէրի յը նկարագիրը։ — Քննասէրունիւն դարձունիւն։ եւ ամենալավ Քննասէրներուն նկարագիրները։ Արխաստէլ, Որատիոս, Դիոնիսիոս, Պետրոնիոս, Կուինտիլիանոս, Լոնկինոս։ — Քննասիրութեան Անկումը եւ Վերածնուումը։ Երազնոս, Վիտա, Պուալօ, Լորտ Ռիուզմեն, եւն։ Եղոակացութիւն։

Սորվէ ուրեմն, թէ ինչպիսի բարյական յատկութիւններ պարտին ցուցընել Քննասէրները։ որովհետեւ միայն գիտնալը՝ կէս - Դատաւորի գործ է։ Բաւական չէ ճաշակի, դատողութեան եւ

գիտութեան միացումը. պէտք է որ ճշմարտութիւնը եւ միամտութիւնը փայլին բոլոր խօսքերուդ մէջ. չե բաւեր որ ամէն մարդ ներելի նկատէ միայն ուղղամտութեանդ արդիւնքները. հարկ է որ քու բարեկամութիւնդ ալ փնտռէ:

Լուս կեցիր ամէն անդամ որ կը կասկածիս դատողութենէդ. եթէ վաստահ իսկ ըլլաս գրածիդ՝ խօսէ առ երես (seeming) անվատահութեամբ: Կարուկ խօսող, մտքին վրայ պնդող, կնահած զարդասէր երիտասարդներ կը ճանչնանք, որոնք՝ երբ անդամ մը սխալին, բացարձակապէս միշտ կը պնդեն իրենց սխալին վրայ. բայց դու յօժարութեամբ խոստվանէ անցած սխալներդ, եւ ամէն օր քննէ նախորդ օրւան թերութիւններդ:

Բաւական չէ որ յարատեւ ուղիղ կարծիք յայտնես. ծանր ճշմարտութիւններ զրուցելը՝ ստախօսութենէ աւելի չարիք կը հասցընէ. այն կերպով սրվեցուր մարդկանց՝ իբր թէ դիտաւորութիւնդ զանոնք ուսուցանել չըլլար, եւ անձանօթ բաներն ալ առաջարիկ իբր մոռցուած բաներ: Առանց բարեկրթութեան՝ ճշմարտութիւնը կ'ուրացուի. բարեկրթութեամբ միայն սիրելի կ'ըլլան մտային բարձրագոյն կարողութիւնները:

Ոչ մէկ պատրուակով մի խնայեր կարծիքդ. վասն զի յոռեգոյն ադահութիւնը՝ մտքի ագահութիւնն է: Քաղաքափարական ցած խօսքերուն մի մասներ վատահութիւնդ, եւ ոչ իսկ քաղաքավարեղիր՝ անիրաւ նկատուելու չափ: Մի վախնար իմաստունին զայրութը գրգռելէ. գովեստի արժանի եղող մարդիկ են որ լսաւագոյն կերպով կը տոկան յանդիմանութեան:

Քանի՞ լաւ կ'ըլլար եթէ քննասէրները կարենային յարատեւ վարուիլ այս ազմառութեամբ. բայց Աբիուս կը կարդի մէն մի բառին, զոր կը խօսիս, եւ սպառնական նայուածքով մը աչքերը կը սեւեռէ սպառափելի (tremendous), հին մար-

գապատիեր սրահակներու վրայ գծուած վայրադ բոնաւորի մը պէս: Ամէնէն աւելի վախցիր պարսաւելէ Պատուաւոր յիմար մը, որուն իրաւոնքն է տիմար մնալ առանց պարսաւուելու. այսպէս են նաեւ բանաստեղծները՝ երբ հաճելի կ'ըլլան առանց հանձարի, ինչպէս որ Սատիհաններ կը ստանան՝ առանց ուսանելու: Անյաջող Հեգնասէրներու թող միսասակար ճշմարտութիւնները, եւ շողաբորթութիւնը՝ զզուելի Զօնղներուն (Dedicators), որոնց խօսքին աշխարհ չհաւատար այլ եւս՝ երբ կը գովեն, եւ ոչ իսկ երբ կը խոստանան յոտի գիրք մը՝ վրան անձունի գրուածով մը: Ամէնէն լաւս է որ երբեմն զսպես պարսաւդ եւ սիրով թողուս որ տիմարները միշտ մնան ունայնամիտ. այս պարագային՝ լուռթիւնդ լսաւգոյն է բարկութենէդ. վասն զի նվլ պիտի կարենար զանոնք ծաղըել՝ իրենց գրածին չափ երկայն: Քիթերնուն տակէն անդադար միմւալով՝ թմրած ընթացքի մը մէջ կը յարատեւեն, եւ շոնջանի (top, toupie) պէս շատ ծեծուելով, քունի մը մէջ կը ծեծուին: Ախալ քայլերէ պարզապէս քաջալերուած՝ կը վերսկսին արշաւը, նման ողորմելի ձիերու որոնք քայլերնին վերահաստատել կ'ուզեն՝ գայթելէ (stumble, troubucher) վերջը: Ո՛քըան բազմաթիւ են աղմուկի եւ շառաջոլ վանկերու մէջ ծերացած այս անզիջ յանդուգն անձնապաստանները, որոնք գեռ կը յարձակին բանաստեղծներու վրայ՝ կատաղի բարկութեամբ, իրենց մոքին վերջին տիմար կաթիւները կը մզեն, մինչեւ իսկ իրենց ուզեղին մրուը՝ սեղմումէն վազած հիւթը. եւ Անկարողութեան (impotence) բոլոր կատաղութեամբը յանդ կը շնեն:

Ունիք այսպիսի լիրք Պուետներ (Bards). բայց ճշմարիտ է նաեւ թէ կան խենդ քննասէրներ եւս՝ լըքուած: Տգիտութեամբ կարդացուած գիրք բերով լցուն թանձրամիտը, գլուխը բեռնաւու-

բած՝ սորված ոչնչութիւններովը, իրեն լեզուովը անդադար կը կրթէ ականջները, եւ միշտ յամրախօս՝ ինքն իրեն հաւանած կ'երեւնայ: Կը յարձակի կարդացած գիրքերուն վրայ, կարդացած ամէն բաներուն վրայ, Տրայտընի Առակներէն սկսելով՝ մինչեւ Տըրֆէյի Ողբերգական կամ բարոյական Պատմութիւնները: Իր խելքովը՝ հեղինակներուն շատերը կամ կը գոյնան, կամ կը զնեն իրենց գործերը. կարծես թէ նշանաւոր կարթ չէր որ գրեց իր ծաղրական՝ Ձքի Բժշկարանը: Արտասանեցէք նոր խաղի մը անունը, պիտի տեսնէք անմիջապէս որ բանաստեղծին բարեկամն է ինք — նոյն խակ անոր սխալները ցցուց — բայց՝ Երբ տեսնուած է որ բանաստեղծ մը հաճի սրբագրել: Զկայ սրբանուեր տեղ՝ որուն մուտքը վակ ըլլայ այսպիսի անմիտներու առջեւ. Ս. Պօղոսի եկեղեցին աւելի ապահով տեղ չէ քան Ս. Պօղոսի գերեզմանատունը. որ աւելին է՝ գէպ ի խորանները կը վաղեն. Հոն պիտի խօսին քեզի երբ մեռնիս. վասն զի Յիմարները չեն վարանիր նետուելու հոն՝ ուր Հրեշտակներն անդամ պիտի վախնային կենալու: Անվատահ միտքը կը խօսի համեստ զդուշաւորութեամբ, կ'ընէ կարճ ըջապայութիւններ, եւ աշշքերը տառնէն չհեռացներ. իսկ բարձրախօս անմութիւնը կը պայթի բոլոր զօրութեամբը, եւ առանց երբեք վտանալու, առանց ետեւ դատնալու, կը խութէ անարգել, որոտընդոստ վաղուացքով:

Բայց նոր է այն մարդը՝ խրատ տալու կարող՝ որ միշտ հաճոյք զգայ ուսուցանելու եւ բնաւ չհպարտանայ գիտութեամբը. անկողմնակալ, անդրդուելի թէ մեծարանքի թէ ատելութեան առջեւ. որ չըլլայ տիմարաբար կանխակալ միտքով (repossessed), ոչ կուրօրէն իրաւացի՝ թէպէտեւ գիտուն եւ բարեկիրթ. որ ըլլայ՝ թէեւ բարեկիրթ՝ այլ անկեղծ, համեստօրէն յանդուգն, եւ քաղցրութեամբ խիստ. որ կարենայ համարձակ ցու-

ցընել բարեկամին՝ գործած սխալները, եւ զուարթութեամբ գովէ թշնամոյն արժանիքը: Անսահման բայց ուղիղ ճաշակով օժտուած, թէ գիրքերուն եւ թէ մարդկային սրտին գիտութեամբը հմուտ, ընկերութիւնը՝ աղնիւ, հոգին՝ ամբարտաւանութենէ զերծ, գովելու սիրահար՝ նոյն իսկ երբ իրաւունքը իր կողմն ըլլայ:

Ատենաով՝ այսպէս էին քննասէրները. այսպէս էին փոքրաթիւ այն հանճարները՝ զորս Աթէնք եւ Հռոմ ունեցան աւելի երջանիկ գարերու մէջ: Մեծազօր Արխատուէլ առաջին մեկնողը եղաւ ծովափէն. բոլոր առադաստները պարզեց եւ համարձակեցաւ քննել խոր ջուրերը: Ինքնավատահութեամբ ճամբայ ելաւ, հեռաւոր վայրեր գտաւ. Մաէնիական Աստղէն (Հոմերոսէն) առաջնորդուած: Բանաստեղները՝ անսանձ մարդեր եւ երկար տաեն ազատ ապրած, յարատեւ սիրահարներ վայրենի ազատութեան՝ որով հպարտ կը գան իրենք զիրենք, ընդունեցան Արխատուէլի Դագիրիտ (Stagirite) օրէնքները, եւ համոզուեցան թէ պատշաճ էր որ Բնութեան յաղթողը՝ իշխէր նաեւ Հանճարի վրայ:

Որատիս միշտ սքանչելի է շնորհալի անփութիւններովը, եւ առանց մեթոսի կը խօսի իմացականութեան վրայ, եւ բարեկամի մը պիտի ընտաներար մեզի կը բացատրէ ամէնէն ճշմարիտ ծանօթութիւնները՝ ամենադիւրին ճամբով: Նա գատողութեան ինչպէս եւ երեւակայութեան մէջ գերագոյն կրնար յանդգնութեամբ պարսաւել, ինչպէս որ գրեց յանդգնութեամբ, գտուեց պաղպարիւնով (coolness), թէպէտ գրեց բոցավառ երեւակայութեամբ. իր Պատուէրները մեզի կը սորվեցնեն ինչ բան զօր իր գործերը մեզի կը ներշնչն: Մինչդեռ մեր քննասէրները հակառակ ծայրը կը բռնեն. մոլեգնութեամբ կը գտատեն, բայց պաղարիւնով (phlegm) կը գրեն. Որատիս աւելի

չի վնասուիր գրագէտներէ՝ ասոնց սխալ թարգ-  
մանութիւններովը, քան քննասկիրներէն՝ ասոնց  
քաղած ծուռ վկայութիւններովը:

ՏԵՇ, ինչպէս Դիսնեսիոս կը նրբացնէ Հոմե-  
րոսի դաշտափարները եւ մէն մի տողէ նոր գեղեց-  
կութիւններ առաջ կը բերէ:

Խօնդ եւ արուեստ զուարթութեամբ կը  
միանան Պետրոնիոսի մէջ, որ կ'ըլլայ դպրոցականին  
ուսումը, եւ արցունականին դիւրութիւնը խօսելու։

Լուրջ Կուինտիլիանոսի ճոխ գործերուն մէջ՝  
ամէնէն ուղիղ կանոններն եւ ամենայստակ մեթոս  
մը միացած կը գտնէնք. անով՝ մարդ օգտակար  
զէնքեր կը զետեղէ մմթերանոցին մէջ, բոլորն ալ  
գեղեցիկ կարգով շարուած, չնորչալի կերպով  
տրամադրուած, ոչ այնքան աչքի հաճոյքի՝ քան  
ձեռքի կիրառութեան համար, գործածութեան  
միշտ յարմար, եւ պատրաստ՝ հրամանի։

Եւ դու, յանդուգն Լոնիինոս, ինը Մուսա-  
ները միաձայն կը ներշնչեն զքեզ, եւ բանաստեղծի  
հրով կը զուարթացրնեն իրենց քննասկիրը։  
Եռանդուն Դատաւոր մը՝ իր վասահութեանը մէջ  
նախանձայցզ, որ վառ միաբոլվ վճիռներ կ'արձակէ,  
բայց միշտ արդարութեամբ կը դատէ. իր օրէնք-  
ները կը զօրանան իր ցցուցած սեփական օրինակով,  
եւ բուն ինքն է այդ մեծ Վասեր՝ զոր ինք գծեց։

Քննասկիրներու երկար յաջորդութիւն մը  
արդարութեամբ իշխեց, չափի դրաւ անկարգ ազա-  
տութիւնները, հաստատեց օգտակար օրէնքներ։  
Դիտութիւն եւ Հռոմ հաւասարապէս ամեցան  
աղդեցութեամբ, եւ Արուեստները անդադար վա-  
զեցին գեպի այն տեղերը՝ ուր ծածանեցաւ Հռո-  
մեական տիրապետութեան Դրօշակը։ Ակրծապէս՝  
երկոքն ալ մի եւ նոյն թշնամիներէն ընդունեցան  
իրենց ճակատագիրը, եւ մի եւ նոյն դարը ակա-  
նատես եղաւ Դիտութեան եւ Հռոմի անկումին։

Այն աստեն՝ Աւելորդապաշտութիւնը ընկե-  
րացաւ բոնակալութեան հետ, նա՝ մոգերն եւ  
սա՝ մարմինները հնազանդեցընելու համար։ Շատ  
բանի կը հաւատային, բայց քիչ բան կը հասկը-  
նային. տիմար ըլլալը՝ բարի ըլլալ կը մեկնուէր։  
Երկրորդ ջրհեղեղ մը այսպէս ծածկեց գիտու-  
թիւնը, եւ Վանականները աւարտեցին՝ ինչ որ  
Գոթացիք (Goth) սկսան։

Վերջապէս՝ Երազզնոս՝ թշնամանուած այդ  
մեծ անսունը, (Քահանայներուն փառքը, եւ ամձթը),  
գիմագրեց բարբարոսական դարերու վայրագ հե-  
ղեղին, տեսարանէն դուրս վանեց սրբազն Վան-  
տաղները։

Բայց՝ աչա Աւելոն Ժ.ի ոսկեփայլ օրերը՝  
սրոնց մէջ մէն մի Մուսա կը վերականգնի ուշա-  
բարձի (cataleptique) վիճակէն, եւ կը յարդարէ  
թառամած դափնիները։ աւերակներուն վրայ  
թեւատարած։ Հռոմի հինաւուց Ոգին (Genius)  
կը թօթափէ փոշիները եւ կը բարձրացընէ յար-  
գելի գլուխք։ Այն աստեն կը վերածնին քանդա-  
կագործութիւնը եւ իր քոյլ-արուեստները։ քա-  
րերը ցատկեցին ձեւ առնելու համար, եւ ժայռերը  
սկսան ապրիլ։ մէն մի նորակառայց Տաճար աւելի  
քաղցրացայն հնչեցուց իր զանգակները։ Իսափայէլ  
մը նկարեց, եւ Վիտո մը նուագեց։ Անմահ Վիտո,  
պաշտելի գլխուդ վրայ կը փթթին բանաստեղծի  
դափնին եւ Քննասկիրի պարուտակը (iv, lierre).  
Գրէմօնա պիտի յաւետ գովիէ քու անունդ իբր  
Վերգիլիսոսի երկրորդը՝ դիւրով, երկրորդը՝ համ-  
բաւով։

Բայց՝ իսկոյն, ամպարիշտ բազուիներ վըուն-  
տեցին զանոնք Լատիննէն, եւ Մուսանները կը կին  
անցան իրենց նախկին սահմանները։ Հոսկէ՛ Ար-  
ևսունները յառաջացան բոլոր հիւսիսային երկիրնե-  
րուն վրայ. բայց Քննասկիրութեան ուսումը ամէնէն  
աւելի ծաղկեցաւ Գաղլիոյ մէջ. ծառայելու համար

Ճնած ազգ մը օրէնքներու կը հնաղանդի, եւ  
Պուալո դեռ կ'իշևէ Որատիսոի աջակողմը բազմած:  
Բայց մենք՝ քաջ Պրըթ-օններս՝ արհամարեցինք  
օտար օրէնքները եւ մնացինք անյաղթ եւ անկիրթ:  
Մեր մոտային ազատութեանց վրայ պանծացող եւ  
յանդուզն՝ յարատեւ խրոխտացանք Հոռոմայեցւոց  
դէմ՝ ինչպէս հին ատեն: Բայց դարձեալ՝ փոքրա-  
թիւ ողջամիտներուն մէջ դտնուեցան այնպիսիներ՝  
որոնք նուազ անձնապաստան եւ աւելի հմուտ  
եղան. համարձակեցան պնդել թէ հին դատը  
աւելի իրաւացի էր, եւ մեր մէջ հաստատեցին  
հանձարին հիմնական օրէնքները: Ասոնք այն Մու-  
սահին կանոնները եւ գործերը եղան՝ որ կը պա-  
տուիրէ թէ. “Բնութեան Գլուխ գործոցը՝ լաւ  
դրելն է:” Ասոնցմէ էր Որոզօմնն, ոչ աւելի  
հմուտ քան բարի, մեծանձն վարմունքով, աղ-  
նուազարմ: Իրեն ծանօթ էին յունական եւ հոռ-  
մէական հանձարները. քաջ գիտէր իրաքանչիւր  
հեղինակի արժանիքը, եւ անդիտակի էր իր անհա-  
տական արժանիքին Ասոնցմէ էր Ոււալ՝ դատաւորը  
եւ բարեկամը Մուսային, իրաւամբ կարող թէ  
պարաւելու, թէ դովելու. թերութիւններու հա-  
մար քաղցրահամբյոր, եւ փոյթեռանդ՝ արժանիքի  
համար. միտք մը ամենայստակ, սիրտ մը ամէնէն  
անկեղծ: Ընդունէ, ողբացեալ ողի (shade), խո-  
նարհիս ներբուզը, գրուատիք մը ամենափոքր զոր  
կարող ըլլայ տալ երախտապարտ Մուսա մը՝ որուն  
մանկական ձայնին սորվեցուցիր երգել, սահմա-  
նեցիր անոր թուիչին բարձրութիւնը, եւ յարդա-  
րեցիր (to prune, to trim) մատղաշ թեւերուն  
փետուրները. Նա կորնցուց հիմայ իր առաջնորդը.  
ջանք չ'ըներ այլ եւս բարձրերը ելլելու, եւ յամ-  
րագնաց դաշնութեամբ (number) կարճատեւ շընա-  
գայութիւններ կը փորձէ. Նա գոհ կը մնայ եթէ  
անուանները հոսկէ աշքի առջեւ բերեն իրենց պակ-  
սածը, եւ գիտունները խորհին իրենց արդէն գիտ-

ցածին վրայ. Նա անտարբեր է պարսաւի, եւ ոչ  
իսկ չափազանց սիրահար՝ համբաւի. յարատեւ  
զուարթասիրտ՝ գովելու, եւ անվախ՝ պարսաւելու  
մէջ. հաւասարապէս ախոյեան փաղաքշանքի եւ  
թշնամանքի. ոչ զերծ թերութիւններէ, եւ ոչ  
իսկ բարելաւուելի խորշելու չափ ունայնամլա:



ՀԱՐՄԱՆՈՑ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ  
ԱՆԳԼԻԱՑԻ ԳՐԱԳԵՏՆԵՐՈՒ  
ՈՐՈՌ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՅԻՇՈՒԱԾ ԵՆ ԲՕԲԻ ՔԱՆԱՍԻ-  
ՐՈՒԹԵԱՆ ՄԵՋ

20ՍԼՐ (Կօրչէտու) 1328—1400:

Էսուար Գ.ի պաշտպանեալը, շահաբեր պաշտոններ ընդունեցաւ: Անդղիոյ ազգային բանաստեղծներուն առաջինն է: Գաղղիացի եւ իտալցի վիպագիրներու նմանողութեամբ գրած է: Իր գլուխ գործոցն է “Գանթըրպըրի վէպերը” (tales):

Զօսը ունի այսօր աւելի ժողովրդականութիւն քան Տրայտըն:

ՈՒԱԼԼԸՐ (Էտմէնա) 1605—1687:

Ժողովրդային քնարերգական քերթուածուներ՝ ունի եւ հին ժամանակներու վրայ ոստանաւորներ՝ որոնք պիտի չմոռցուին հաւանականաբար: Պատմական տեսակէտով՝ շատ կարեւոր է անդղիական մատենագրութեան մէջ: Տրայտըն ըստած է անոր նկատմամբ թէ „յանդի գեղեցկութիւնը եւ արժանիքը երբեք բոլորովին դիտցուած չէր՝ մինչեւ որ Ուալլը սովորեցուց: Նա առաջինը եղաւ գրադիտութիւնը դիւրութեամբ արուեստի վերածելուն մէջ:”

Այս կարծիքը կը նկատուի քիչ մը չափազանցեալ, բայց ճշմարտապէս կ'որոշէ Ուալլըի դիրքը:

Տէնհամի նման՝ “քննասիրական գպրոցին հիմագիրներէն մէկը եղաւ: Ուալլըրի ոտանաւորները փայլուն եւ գեղեցիկ են, ասացուածը յստակ է, ողորկ եւ յաջող:

Տէնհամ (ՃՃ) 1615—1688:

Հոչակառ բանաստեղծ, Սթիւրթներու համակիր: Յետոյ՝ արքայական շէնքերու բնդհանուր քննիչ անուանուեցաւ: Համբաւաւոր եղաւ գլխաւորաբար իբր Տէղինակ Cooper's Hill անուն քերթուածով՝ զօր ծաղելի կերպով գովարանցին իր ժամանակակիցները եւ անմիջական յաջորդները: Տրայտըն կ'անուանէ զայն majestic Denham.

“Քննասիրական գպրոցին պետերէն մէկը եղաւ: իրաւամբ արժանի է գովեստի իր վայելու և ողորկ ոճին համար:

ՏՐԱՅՏԸՐ (ՃՃ) 1631—1700:

Քերթողութեան մէջ՝ Բօբի հայրը: — “Տաղակութիւնը ամերողութեամբ սովորեցայ Տրայտընի գործերէն՝ որ զայն բարելաւեց շատ աւելի քան մեր նախկին բանաստեղծները:” — Բօբ, Տրուքական կերպութիւններ եւ ողբերգութիւններ, եւ հրատարակից “Դրամատիկական” (dramatic) բանական գործեամբ նկատուած է իբր վայելութիւն, ներդաշնակութիւն եւ ճաշակ: Թատերական քսանուեօթը հատ խաղ յօրինեց, եւ պայմանագրութիւն մը ստորագրեց Պետական թատրոնին հետ՝ տարին երեք խաղ հասցնելու: Վերդիխոսի թարգմանութիւն մը շինած է, Առակները:

Յօրինեց կատակերգութիւններ եւ ողբերգութիւններ, եւ հրատարակից “Դրամատիկական” (dramatic) բանական գործեամբ նկատուած է իբր վայելութիւններ, ներդաշնակութիւններ եւ ճաշակ: Թատերական քսանուեօթը հատ խաղ յօրինեց, եւ պայմանագրութիւն մը ստորագրեց Պետական թատրոնին հետ՝ տարին երեք խաղ հասցնելու: Վերդիխոսի թարգմանութիւն մը շինած է, Առակները:

Պարկեշտ, ուղղամիտ եւ պատուաւոր եղաւ  
կեանքին մէջ: Ահաւասիկ վկայութիւնը թէն դադշ  
դիացի քննասերին:

“Միտքով ինչպէս եւ սիրտով մեծ էր, հաս-  
տատուն խորհրդածութիւններով եւ անձնական  
դատողութիւններով օժտուած, հռետորի փոք-  
րոգի միջոցներէն եւ ոճի յարմարցուած կերպերէն  
բարձր պահեց ինքզինքը. իր ստանաւորներուն  
տէրը, դաղափարներուն ծառան, խորհուրդներուն  
այն առատութեամբ որ ծշմարիտ հանձարին նշաննէ:”

Տրայալն կըսէր. — “Այնքան արտադ կու  
գան ինծի խորհուրդներս՝ որ զգացած միակ գժուա-  
րութիւնս է զանոնք ընտրել կամ վանել, զանոնք  
ստանաւորի վերածել կամ արձակ ձեւ տալ անոնց.  
այնքան երկար ատեն ուսայ ստանաւորը եւ արձակը  
եւ դործադրեցի երկուքն ալ՝ որ սովորութիւն  
դարձած եւ ընտանի եղած են ինծի:”

ՊԼԵՔՄՈՒ (Սբ Ռիչարդ) ՄԵՌԱԾ 1729ին:

Բժիշկ: Բազմահասոր գրուածքներ ունի,  
ստանաւոր թէ արձակ: Զինքը նշանաւոր բնող  
գլխաւոր դործերն են The Creation եւ Եկեղեց-  
ական քերթուած մը The Redeemer.

ԹԻՍՔՕՄԸՆ (Տրլլ, Էրլ Օֆ) 1633—1684:

Քերթուածներն են An Essay on translated  
verse, ուրիշ զանազան կարճ բանաստեղծութիւն-  
ներ, անյանդ ստանաւորով թարգմանութիւն մը  
Որատիսի Քերթուական Արուեստին: Յարգելի  
միջակութիւն մը:

ՏԵՄՆԻՍ (Ճռ) 1657—1634:

ՏԵ՛ էջ 53:

ՈՒԱԼԸ (ՈՒԿԱՆ) 1663—1708:

Նշանաւոր՝ իբր սիրահար նորոյթի եւ գեղա-  
մուռթեան: Տրայալն շատ բարեկամական յա-  
րաբերութիւն ունէր հետք եւ կ'անուանէր զայն  
“մեր ազգին ամենալաւ քննադատը:” 1703ին մօտ  
ծանօթացաւ Բօրի՝ որուն իրատ տուաւ նպատակ  
ունենալ ոճի ուղղութիւն (correctness): Իր քեր-  
թուածները կատարելապէս միջակութիւններ են  
եւ կը բաղկանան զովարանութիւններէ (élegies),  
դամբանագիրներէ (épitaphes), եւ երգերէ, որոնց  
մէջ կը գտնուի — հազորագիւտ երեւոյթ այն  
ատեն — հնչեակ մը (sonnet):

ԱՎԻԳԹԻ (Ճռ) 1667—1745:

Զուարձասիրական (humoristique) բազմա-  
թիւ երկասիրութիւններ ունի, եւ պարաւագիր  
տետրակիներ (pamphlets), որոնք շատ նշանակելի  
եղան եւ մեծ ժողովրդականութիւն շահեցոցին  
իրեն: 1726ին հրատարակեց Կէ-լլէ-լլէ համբու-  
նիւանեւը, երգիծաբան մարդատեացի մը գործ:  
Իր բանաստեղծութիւնները ցոյց կու տան մեծ  
անաշխատութիւն եւ ձեւի նշանաւոր կատարելա-  
դործութիւն:

ՄԻԼՊԼՐՆ (Լը+) ՄԵՌԱԾ 1720ին:

Անձանօթ իբր գրագէտ: Տրայալնի երգի-  
ծաբանութիւններուն աւարկայ եղած է, եւ Բօրի  
Հերոսներէն մէկն է Dunciad ի մէջ:

ԳՕՆԿՐԻՎ (ՈՒԿԱՆ) 1672—1729:

Կատակերգակ մատենագիր, վայելուչ, որա-  
միտ, ճարտար: Հարստացաւ եւ համբաւի արժա-  
նացաւ: Կշանակելի դործեր թողուց:

## ՃԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Անդղ. To censure, գաղ, censorer, լատ. censes, կորսողուցած են իրենց նախկին նշանակութիւնը որ էր. հշել, հնահատել, բայ մը դադարել: Անհպաստ գիտողութիւնները աւելի յաճախ պատահելուն համար՝ վերջապէս օր մը նշանակեցին դարսութել, յանդիմութել: Այս իմաստով գործածածք է Բօք, եւ կը գործածուի գեռ հիմայ:

2. Անդղ. Critic, գաղ, critique բառերուն գլխաւոր նշանակութիւններն են:

1<sup>0</sup>. Ստոքի գործերը, դրական կամ գեղարուեստի արտադրութիւնները գատելու արուեստը, տաղանդը:

2<sup>0</sup>. Ամեն գիտողութիւն՝ որ կը լլուի երեւան հանելու համար մաքի կամ գեղարուեստի գործի մը թերութիւնը:

3<sup>0</sup>. Ուրիշի գործերուն նկատմամբ չարամիտ եւ խիստ պարաւ:

Քննաւութուննեն, քննագուազութեան, Խժբշան+ կամ Պարաւ— համապատասխանել կը թուին վերսուցիւալ երեք նշանակութիւններուն:

3. Satire կամ Երգիծաբանութիւն ստանաւոր արտադրութիւն մըն է՝ որուն նպատակն է պարաւել, ծաղքել ընել մարդկան մզութիւնները, անզուսպ կիրքերը, անմութիւնները եւ ինքնահյուեացութիւնը:

Հիներուն մէջ՝ Որատիոս, եւ տասնուեռաթերզ գարուն մէջ՝ Պուտալ եւ Բօք երգիծաբանութեան հայրերն եղան — իւրաքանչիւրը իր երկրին մէջ:

4. Բանաստեղծ եւ Քննաւէր: Բօք մի եւ նոյն բարձրութեան վրայ կը դնէ ինքնաստեղծ հանձարը եւ ձշարիտ քննասերը եւ կ'ըսէ. “Երկուքն ալ երկինքն ընդունելու են իրենց լոյսը:” Արդարեւ՝ հանձարը որ ճշմարիտ բանաստեղծի մը

իսկական նկարագիրն է, եւ ճաշակը որ ճշմարիտ քննասէրին իսկական նկարագիրն է, իսկապէս միայն մէկ կարողութիւն են: Հանձարը կը լլայ ճաշակի ստեղծիչ թելագրութեանը մէջ, եւ ճաշակը կը լլայ հանձար՝ ընտրողական դրութեանը մէջ:

5. Wit անդղիերէն բառը գրեթէ քառասուն ու վեց անգամ կը պատահէ այս քերթուածին մէջ, իմաստի զանազան երանգներով՝ զորս հարկ է խնամքով ճշդել: Անկլօ-սաքսոն Witan (գիտնալ) բառին ածանցն է՝ եւ իր առաջին նշանակութիւնը կը լլայ, “Գիտողով զօրութիւն, զուտ ինելք, մասյին կարողութիւն:” Յետոյ բ. հանձար (genius), քիչ մը աւելի ընդարձակ իմաստով: Հանձարաւոր գրագէտի հոմանիշ: Դ. Գիտութիւն, ուսում կամ հանձարեղութիւն: Ե. Երեւակայութիւն եւ fancy: Ղ. Գատողութիւն: Ե. Գեղամութիւն:

6. (էջ 16). Maevius, Վերգիլիոսի եւ Որատիոսի ժամանակակից ողորմելի եւ փցուն բանաստեղծ մը, Մավկոս:

7. (Կոյն). Աղողոցն, Երաժշտութեան եւ բանաստեղծութեան չաստուածը:

8. (Կոյն). Դանդաղ Չորիներ: Կրկին իմաստ կայ հոս. առաջին, թէ ոչ մէկն են՝ ոչ միւսը. Երկրորդ՝ թէ ամուլ են:

9. (էջ 17). Քննաւէն ճէպէւէ. կը նշանակէ՝ Բօքի գիտաւորութեամբ՝ պարզ եւ անկեղծ եղիր: Հակադրութիւն է աս Սինեն Դարու մէջ Քնութեան վրայ տիրող վերացեալ գաղափարներուն, եւ աւելի ըմբռնելի կ'ընէ շափականցեալ եւ արուեստական երեւնալու թերութիւնը:

10. (էջ 18). Թետապար Երկվարը՝ Պէտա (Pegasus), Մուսաներուն ձին՝ որուն համար առաջ պելլ կը պատմէ թէ սմբակի մէկ հարուածով ժայթքեցուց Հիպոկրէնի աղբիւրը, Հելիկոն Երան 4\*

վրայ, ուր բանաստեղծները կու գային դանելու իրենց ներշնչումները:

11. (Էջ 20).Մանտուայի Մասան՝ Վէրտէլէն (Mantuan Muse): Բիւպիիւս Վերձիլիիւս Մարօձնածէ Անտի մէջ, փոքր գիւղ մը Մանթուաի մօտ, այսկոյս Ալպեանց, կալինյ մէջ: (70—19, Ք. Ա.):

12. (Նոյն). Stagirite, Աբուրութէ, ծնած Աթածիրափ մէջ, Դրակիոյ մօտ քաղաք մը (384, Ք. Ա.): Իմաստասէր, բժիշկ, բնապատում, եւ հեղինակ բազմաթիւ դիրքերու:

13. (Էջ 22).Պահպանուած էն բրցերու դէմ. Թուփ թէ ակնարկութիւն է Ալեքսանդրիոյ եւ Պալատինու գրաստուններուն Հրկիվուելուն: Զօիլոսի եւ Մավիոսի առելի կայրու հարաշունիւնը հանձարներու դէմ: Անքաղաքակիրթ հրոսակներու սպարտիւ Հռոմէական պետութեան վրայ: Վանքերու մէջ տգիտութեան եւ աւելորդապաշտութեան երկայն տիրապետութեան վրայ:

14. (Նոյն). Paeans. Հիւանդութիւններէ բժշկող չաստուածին՝ Ապոլոնի համար յատկապէս շինուած երգ մը, որ կը յիշեցնէր անոր յաղթանակը Բիթօն առասպելական օճին վրայ:

15. (Էջ 24). Pierian Spring, Հիդրէն, Մուսանները կը կոչուէին Պիերիաններ, հաւանականաբար Պիերիաէն, Ողիմպու լերան մօտ, ուր նախ պաշտուեցան: Առասպել մը կար՝ որուն համեմատ Պիերոսի ինը աղջիկները ձայնատուր եղան Մուսաններուն՝ Հելիդոն լերան վրայ երդելու համար, եւ լեռը անքան պանչացաւ Մուսաններուն երգին ձայնէն, որ սկսաւ աստիճանաբար երկինք բարձրանալ, մինչեւ որ Պիդաս աքացիով մը կեցուց ելքը, եւ այդ աքացիէն ցայտեց Հիպոկրէն՝ Մուսանները ներշնչող աղքիւրը:

16. (Էջ 25). Վայելատէն դմբէն. Ակնարկութիւն Հռոմի Բանթէօնին կամ Սուրբ Պետրոսի Եկեղեցիին:

17. (Էջ 26). Մանշակ Ասպէտը: Տօն Քիշօթ՝ սպանիական վէպի մը հերոսը, հեղինակ 2էրվանթէն:

18. (Նոյն). Մէն-նէ-նէր. 1. Գործողութեան, 2. Ժամանակի, 3. Տեղի, զօրս գաղղիացի քննադատներ հետեւցուցին Արիստոտելի Քերթողական գործերէն եւ Յունական ողբերգութիւններէ:

Գործողութեան միութեամբ գուրս կը ձգուի ամէն բան որ ուղակի չ'առաջնորդեր իրադարձութեան (catastrophe): Ժամանակի միութեամբ կը պահանջուի արեւուն միայն մէկ հորվատմը, իբր հարկաւոր ժամանակ կնճիւին մէջտեղ ելլելուն: Տեղի միութիւնը կը պահանջէ որ տեսարանը չփոխուի:

19. (Նոյն). Տէննէն՝ Յանական Շատրվանն ակումբ. Ճօն Տէննիս (1657—1734) կը յիշուի հիմույ գլխաւորաբար իբր նպատակակիւոր նօրի երդաբարնութեանը. բայց արհամարելի կարողութեամբ մարդ մը չէր: Մէկ քանի թատերախաղութիւնու եւ օբերաններու, բազմաթիւ քննադատակիւուն կան գիրքերու հեղինակը եղած էր Տըայտըն եւ Քօնկիվ, գէթ ժամանակ մը, շատ բարձր գաղափար ունէին անոր վրայ: Ներկայ գործին հրատարակուելին վերջը՝ Բօր եւ Տէննիս իբրարու բաշտեցան, եւ իիենց մէջ ծագեցաւ հակառակութիւն մը որ “թէեւ ժամանակ մը գաղթեցաւ, բայց երբէք չհանդարտեցաւ:”

20. (Էջ 27). Ճշմարէտ հեղումունիւնը Բնաւունն է. այս քիչ մը մութ ասացուածքին մեկնութեան բանալին պիտի գանուի մաս մը Տըայտընի State of Innocence մէջ, եւ մաս մը Պուալօի մէջ, այսինքն՝ un bon mot n'est bon qu'en ce qu'il dit une chose que chacun pensait, et qu'il la dit d'une manière vive, fine, et nouvelle: Բօր ըսել կ'ուղէ թէ ճշմարիտ գեղամութիւնը

կ'աղնուացնէ բնութեան յատուկ հրակոյրները, մինչդեռ կեզծ գեղամտութեամբ՝ բնական երեւոյթները կը ստանան անբնական եւ այլանդակ ձեւեր:

21. (Էջ 28). Fungoso. Դերասանի տիպար մը՝ անգղեական կատակերգութեան մէջ:

22. (Էջ 30). Աժամա. Գելամնի որդին, եւ Տրովագափ տիրող բանակին հսկայներէն մէկը:

23. (Նոյն). Գամբլ (Camilla). Պատերազմիկին. արշակի մէջ արագութեամբը, եւ աղեղքաշելու մէջ ճարպիկութեամբը երեւելի: Վիրագիկոս նկարագրած է զայն ենեւանեն մէջ (VII. 808—811):

24. (Նոյն). Տիմոթեոս (Timotheus). Յայն բանաստեղծ եւ երաժիշտ (446—357, Ք. Ա.): Տանուամէկերորդ թել մը աւելցուց քնարին:

25. (Էջ 32). Ստոմեն եւ Թօմին. Առաջին անուամբ կը հասկրցուին Տընս Սքօթի կողմնակիցները, ասուածաբան եւ իմաստատէր (1274—1308), Օքսֆորտի աշակերտ, իրադասութեան ջատագովը, որ անուանուեցաւ Doctor subtilis.

Երկրորդը՝ Սուրբ Թօվլմասի (d'Aquin) հետեւողներուն կը տրուի: Գոյշ-շին Հրեշտակ կամ Հրեշտակայն գորդաղերը (docteur) անուանուեցաւ Ս. Թօվլմաս (1225—1274), որ միջն դարու ամենէն մէծ ասուածաբաններէն եւ իմաստատէրներէն մէկը եղաւ:

Ասուածաբան — իմաստատէրները երկայն ատեն բաժնուած մնացին Սքօթիսթ եւ Թօվլմաթներու մէջ եղած հակառակութեամբ:

26. (Նոյն). Տըլ-Լէն (Duck-lane). Քօրի մեկնութեամբը. “Սիթթիկլարի մօս տել մը՝ ուր չին եւ ձեռքէ ինկած դիրքեր կը ծախուէին ատենքը:”

27. (Էջ 33). Կոր Պլէտունէ, Կոր Միլայդնէր (տես էջ 48 եւ 49):

28. (Նոյն). Զօլլու. Անսուոյդ է Զօլլոսի երբ ապրած ըլլալը. կ'ըսուի թէ Ամիկապոլիսի մէջ (Մակեդոնիա) ծնած եւ անկէ Աղեքսանդրիս գաղթած ըլլայ (Ծն. 309 Ք. Ա., մեռ. 247 Ք. Ա.): Բայց աս կատածելի է: Համբաւաւոր եղաւ իր յարձակումնվալ Հոմերոսի վրայ, եւ մականուանուեցաւ Սմդրօմածտէչ “Հոմերոսի պատիժը”: Գիռնեսիս (Ալիկարնացին) յարդանըով կը խօսի անոր վրայ, եւ էն բարձր կարդի քննասերներուն մէջ կը դասաւորէ զայն:

29. (Էջ 34). Կոնապէտական հանձար: Կմանողութեամբ Կահապետներուն երկարակեաց ըլլալը առաւելութեանը:

30. (Նոյն): Յօնը, Թերեւո՛ ուրիշ տեսակետով միշտ ըլլայ Քօրի կարծիքը. Բայց երբ ան է որ այսօր Զօսը աւելի ժողովողականութիւն կը վայելէ քան Տըայտըն (տես էջ 46): Եղեսարեթի գարեն գեկի վար, գրադէաները թուիթէ մնացին գարեն գեկի վար, գրադէաները թուիթէ մնացին համեմատ անդշղերէն լեզուով գրուած եւ ոչ մէկ բան երկարակեաց պիտի ըլլար: Ան էր նաեւ գլխաւոր պատճառներէն մէկը որով առվորութիւն էր լատիներէնի թարգմանելոր կարեւոր երկասիրութիւնները: Ուալլը ըսած է Of English Verse գործին մէջ: Ուալլը ըսած է

“Poets that lasting marble seek  
Must carve in Latin or in Greek;  
We write in sand: our language grows,  
And like the tide our work o'erflows.”

(Բանաստեղները՝ որոնք մշտատեւ մարմարին մը կը վնասուեն, պարտին փորագրել լատիներէնի կամ կը վնասուեն, պարտին փորագրել լատիներէնի կամ կամիրութիւնը կը գրենք. մեր Յունարէնի մէջ: Մէնք աւաղի մէջ կը գրենք. մեր Եղուն կամի, եւ մակրնթացութեան պէտ մեր երեւելուն կամի, եւ մակրնթացութիւնը կը յորդէ:)

31. (Նոյն). Համապատասխան գոյնէն Ուալլը ըսած է. “Ոչինչ երբեք ոյսքան յաջողութեամբ

բացատրուած չէր նկարչութեան մասին : „ Ի՞նքն ալ Բօր արուեստասէր (amateur) նկարիչ մըն էր . իր գործերէն քանի մը հաս մասցած է . զէթթըթ-թօնի գլուխը՝ զոր ինք նկարեց , Լօր Մանսֆիլտի ձեռքն էր :

32. (Էջ 36). Ընկառիք դարերուն մէջ . . . : Charles II ի ժամանակին ակնարկութիւն է :

33. (Եղին). Պլոտուէր ինէր . . . (Jilts), այսպէս կ'անուանուէին Կարոլոս Բ. ի սիրուհիները :

34. (Էջ 36). Դէմակառու ին . . . համեստ հու վահրը . . . : Կարոլոս Բ. ի ժամանակ՝ նորոյթ եղաւ կիներուն դիմակ կրել , սովորութիւն մը որ կը վերագրուի թատրերգութեանց կոշտ անբարոյականութեանը եւ լիտութեանը : Ոչ մէկ պարկեշտ կին յանձնաւու պիտի չըլլար ներկայ գտնուելու աս խաղերուն բաց երեսով , որով հովահարներն ալ գործածութենէ ինկան :

35. (Եղին). Սուբիոն (1525—1562): Unitarians ըսուած կրօնական հերձուածի մը պետք :

36. (Եղին). Անհաւասար և անանայներ . . . : Ակնարկութիւն Սոսինսոսականներուն՝ զոր Բօր չէր ընդուներ , Հոսոմական կաթոլիկ մը ըլլալով ինք :

37. (Էջ 37). Տէտրոններ . . . Երկիրին եւ Երկրին որդիները . մինչեւ Երկիրիք բարձրնալու համար կուտեցին լեռները լեռներուն վրայ , բայց Արածաղդ շանթահարեց զանոնք (Դիցարքանական) :

38. (Էջ 38). Աքիտոն: Ակնարկութիւն է Տէննիսի (տե՛ւ էջ 48 եւ 53) իւ հարուէ . . . կը նշանակէ Տէննիսի սասարկի բարկացոտ բնաւորութիւնը : Բօր կ'անուանէր զայն “ կառապէ մէր ոննադարը ” : Աչքերը անկելը՝ իր յատկանին էր բարկութեան տաեն : Մանսաւոր կէտ մըն ալ՝ tremendous (սարսափելի) բառն է որ Տէննիսի սիրելի ածականն էր : Կէյ եւ Բօր ընկերակցութեամբ դրած են կատակերգութիւն մը , Three hours after marriage,

որուն մէջ Տէննիսի նկարագրով անձ մը կայ Sir Tremendous անունով :

39. (Էջ 39). Աստիճաններ : Հին ատեն ազնուականները եւ ազնուականի զաւակները համալրանական աստիճան կ'ընդունէին առանց քննութիւն անցնելու :

40. (Եղին). Ծէրբաց յանշապատճեան . Wycherley (1640—1715) թատրերգակ բանաստեղծ : Սոլիկուի նմանողութեամբ գրող : Արամիտ բայց անբարոյական :

41. (Էջ 40). Տէրֆէ (Թօքան) 1653—1723: Երեսունի չափ թատրերգական գրուածներու հեղինակ :

42. (Եղին). Սլոր Սամու-ըւլ Կարլ (1660—1719): Ժամանակի էն նշանաւոր եւ հանձնարաւոր բժիշկ՝ ներէն մէկը : Բօր մէծ սկր եւ յարգանք ունէր անօր : Գրած է ծաղրական բանաստեղծութիւն մը , Dispensary , Բժշկական Դպրոցին եւ Գեղագործներու Ընկերութեան մէջ ծագած վէճին վրայ :

43. (Էջ 41). Մատէնիտէնն Ասոր՝ այսինքն Հոմերոս : Մատէնիտէն էր Լիտիոյ հին անունը , եւ Զմիւռնիտէն էր Լիտիոյ մէջ՝ եօթը քաղաքներէն մէկն էր՝ որոնք կը պահանջնեն Հոմերոսի ծննդավայրն ըլլալու պատիւը :

44. (Եղին). Ուբարիոն . (65—68, ք. Ա.): Լատինացի բանաստեղծ : Ամենաք զնաց փիլիսոփայութիւն ուսանելու . զինուորական ծառայութեան մտաւ : Իր սիրուն բանաստեղծութիւններն անմահացուցին անուն . այսինքն՝ Տաղերու (odes) չորս գիրք . վերերգութեան (épode) մէկ գիրք . չորս գիրք . վերերգութեան (épode) մէկ գիրք . Երդիծաբանութեան՝ Երկու , եւ թուզթերու (épîtres) Երկու գիրք , որոնց վերջինը ընհանրապէս ճանչցուած է . Քէրերու-թէտան Արբեւոր անուան տակ : Հին եւ ոչ մէկ բանաստեղծի գործերը աւելի յաճախ հրատարակուած եւ թարգմանուած չեն :

45. (էջ 42). Պիտուակնոս (Ալեկարնացին) (67—7, Ք. Ա.): Մեծ պատմաբան եւ քննասեր: Էն նշանաւոր յոյն հեղինակներու վրայ քննադատութիւններ ունի. Բօքի գովեստը չափազանցուած կը թուի, եւ ոչ բոլորվին հասկրնալի, որովհետեւ գտնուած գործերէն եւ ոչ մէկուն մէջ Գիոննեսիոս չինրայններ “Հոմերոսի գաղափարները”, եւ ոչ իսկ “նոր գեղեցկութիւններ”, առաջ կը բերէ:

46. (Նոյն). Պետրոնիոս (Petronius Arbiter). Լատինացի գրագետ. Թերեւս ծնած Մարսիլիոյ շըակայները: Կերոնի սիրելի արքունականը, նկարագրուած իբր էն վայելուչ եւ կատարելադորուած հեշտասէր մը: Փայլուն բայց ամօթալի կերպով անբարոյական վեպերու հեղինակ, Satyricon անուան տակ ամփոփուած: Հաւասարապէս տարօրինակ եւ ծաղքելի կ'երեւայ՝ որ Բօք անոր տեղ կ'որոշէ կուինտիլիանոսի եւ Լոնկինոսի քով:

47. (Նոյն). Կո-բնոտիլանոս (Մարկոս Գալիոս) (42—120, Ք. Վ.): Լատինացի հոետար: Հռոմայեցի քննասէրներուն էն նշանաւորը: Իր մէծ երկասիրութիւնն է լ'Institution Oratoire, տառներկու դիբըք բաղկացած: Տասներորդ դիբըք կը պարունակէ յոյն եւ լատին դիմաւոր գրադէմներուն վրայ քննասիրական ուսումնասիրութիւններ:

48. (Նոյն). Լոնկինոս (Գիոնիսիոս Կաստոս), ծնած 213ին, Ք. Վ., հաւասականաբար Աթէնքի մէջ: Համբաւաւոր եղաւ իր Traité du Sublime երկասիրութեամբը՝ որ թերեւս ուրիշ հոետորներու գործ է, կ'ըսուի: Աս գրքին երկու երրորդը մնացած կայ, եւ հին քննասիրութեան էն գեղեցիկ արտադրութիւններէն մէկն է: Բօք՝ Պուալէ առած բլլալ կը թուի իր գովեստը. „Souvent il fait la figure, qu'il enseigne; et en parlant du sublime il est lui même très-sUBLIME.“ (Թարգմանութիւն Լոնկինոսի):

49. (էջ 43). Երանչոս (Տէսիդէրիոս): Ծննած Ռոմեատակի մէջ՝ 1467ին, մեռած Պայի մէջ՝ 1536ին: Սոսկ անհատ մը չեղաւ որ իրմէ աւելի նպաստէր ուսման, մշակութեան, եւ մոտպին լուսաւորութեան ընդհանրացմանը: Բարիզի մէջ ուսումնաւարտ եղաւ եւ Օքսֆորտի մէջ կատարելագործեց գիտութիւնը. ճամբարդեց Գաղղիա, Հոլանդաց, Պելճիգա, Խտալիա, ուսանելով ամէն տեղ, էն հմտա մարգոց հետ յարաբերութեան մոնալով: Քէմպիրիմի մէջ յունարէնի գասախօսութիւն ըրաւ: Վայելուչ, որակիտ, երգիծաբան գրագետ, հարուածեց քահանայներուն տղիսութիւնը, բայց յարգեց կրօնիքի վարդապէտութիւնը: Կուտեր հակառակեցաւ իրեն:

50. (Նոյն.) Վլուտ (Մարքօ Ճիրօլամօ): Լատինացի բանաստեղծ վերածնունդի: Ծննած 1490ին: Հանձնարեղ եւ ժողովրդական:

51. (Նոյն). Գրեհոն. Վիտափ ծննդավայրը.

Խտալիս մէջ քաղաք:

52. (Նոյն). Լուտին. Խտալիս հին երկիրը, հիւսիսէն եղբիւրիս եւ Սապինի միջեւ: Երկուքի կը բաժնուէր. նի՞ եւ նոր լատին:


53. (էջ 44). Ռուսումնէն, Ուսուլ, եւն: Երբ Բօք կը վերադառնայ անդղիացի գրագէտներու, Բառանց յիշատակութեան կ'անցնի Սրէնսէր, Շէքսպիրը Սրէմըն եւ Տրայտընի վրայէն: Պէտք է ըսել բայց Տրայտընի վրայէն այլ կը բացատրուի թէ մոռացման արգիւնք չէ, այլ կը բացատրուի Բօքի գիտաւորութեամբը որ էր սահմանափակուիլ:


Բօքի գիտաւորութեան մէջ: Բայց Տրայտընի բացատրութիւնը տարօրինակ է:



Վ Բ Ի Պ Ա Կ Ն Ե Բ

ԷՒ	Տ-Ն	ԱՒ-Ն	Ո-ՌԵՒ
8	Վերջին	Dunciade	Dunciad
10	11	Համբաւի	Համբաւը
11	32	Յաջորդ	Յաջորդ
17	32	ամենուն	ամենուն
23	21	արժանիքի (,)	արժանիքի
25	33	շատ քիչ	խիստ քիչ
26	11	թէատրոնին	թատրոնին





ՀՀ Ազգային գրադարան



NL0169215

